

1908p

43122-3
4-50

ԱԶԳԱԿԻՆ ՄԱՍՆԱԴՐԱՅԻՆ

Ե-2.

ՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԲԱՌԵՐ

ՆՈՐԱԳԻՒՏ ՄՆԱՑՈՐԴԵՑ ԳՐՈՅ ՄԵԶ

ԳՐԵՑ

ՀՐԱԶԵԱՅ ԱՑԱՐԵԱՆ



ՎԻԵՆՆԱ
ՄԻՒԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱԿ
1908.

1635 - 88 աշխ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆ ՆՈՐ ԲԱՌԵՐ

ՆՈՐԱԳԻՒՍ ՄԱՍՑՈՐԴԱՑ ԳՐՈՑ ՄԵԶ

15 NOV 2011

23096

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԴՐԱՆ

ԵԶ.

ՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԲԱՌԵՐ

ՆՈՐԱԳԻՒՏ ՄՆԱՑՈՐԴԱՅ ԳՐՈՅ ՄԵԶ



ՎԻԵՆԱ
ՄԻՒԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ
1908.

ՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԲԱՌԵՐ

ՆՈՐԱԳԻՒՏ ՄՆԱՑՈՐԴԱՅ ԳՐՈՅ ՄԵԶ

ԳՐԵՑ

ՀՐԱՏԵԱՅ ԱՃԱՌԵԱՆ



ՎԻԵՆԱ
ՄԻՒԹԱՐԵԱՆ ՏՊԱՐԱՆ
1908.

20.12.2013

3901

Յ Ա Ռ Ա Զ Ա Բ Ա Ն

Նորագիւտ Մնացորդաց Գիլքը հրատակուեցաւ 1899 թուին Մոսկուա՝ Ուսուցչապետ Դրիգոր Խալաթեանցի ձեռքով։ Ինչպէս հրատարակիչը կը նկատէ յառաջաբանին մէջ՝ այս գիրքը հայ գրականութեան ամենահին երախայրիքն է. սակայն հակառակ իւր այս մեծ արժանիքին՝ մինչեւ այսօր պատշաճաւոր քննութեան արժանի չեղաւ այն՝ թէ լեզուի եւ թէ բանափրական տեսակէտով։ Որքան կը յիշեմ՝ Քազմավուպի մէջ միայն հրատարակուեցաւ քանի մը էջ գրախօսական (տես 1900, էջ 117—122, Հ. Ք. Չրաքեանի յօդուածը՝ “Գիրք Մնացորդաց Հագոյն հայ թարգմանութեան”): Երկրորդը պիտի ըլլայ յաջորդ գրուածքս (լրյս տեսած նախապէս Հանդէս Ամսորեայի մէջ, 1908, էջ 193—202), որուն նիւթը լոկ լեզուական է։

Նորագիւտ Մնացորդաց Գիրքը՝ իբրեւ ուկեղարեան գործ, ճշմարիտ Մեսրոքեան

1*



1569-98

լեզուի տիպար մ'է. հոն կը գտնենք նոյն դպրոցին վերաբերեալ բազմաթիւ բառեր, ոճեր ու դարձուածներ, որոնք շատ անգամ այլուստ եւս ծանօթ էին մեզ: Սակայն զրուածքը կը պարունակէ նաև երեսունէ աւելի բոլորվին նոր հայերէն բառեր, որոնք մեր զրականութեան զանազան մնացորդներուն մէջ մուտք գործած չեն: Հաւաքել այս բառերը, ճշդել անոնց նշանակութիւնը, տալ որքան կարելի էր անոնց ստուգաբանորէն մեկնութիւնը, ահա գործիս համեստ նպատակը:

Աշխատութիւնս հետեւեալ ձեւով կազմուած է: Նախ՝ առանձին թուսհամարով կը դնեմ նորագիւտ բառը՝ գործածուած տեղը նշանակելով. այնուհետեւ մէջ կը բերեմ նոյն բառին վկայութիւնը՝ ըստ նորագիւտին (առաջին սիւնակ). ասոր դէմ կը դնեմ նըրայական բնագիրը (երկրորդ սիւնակ): Որովհետեւ նըրայական բնագիրը երրայեցերէն լեզուով դնել անյարմար էր, ուստի հարկ համարեցի նոյնը թարգմանել գրաբարի, ըստ կարի հետեւելով նորագիւտին կամ եօթանասնից, որպէս զի երկրորդական տարբերութիւնները չխանգարեն առաջարկուած բառին համեմատու-

թիւնը: Թարգմանութեանս համար օգնութեան առի Միհարդի երրայեցերէն եւ ուստերէն համեմատական հրատարակութիւնը (Վիեննա 1877) եւ Բողոքականներու աշխարհաբար թարգմանութիւնը (Պուլս 1857): Երկու համեմատական սիւնակներուն տակ կը դնեմ եօթանասնից հայ թարգմանութիւնը՝ ըստ Զօհրապեան հրատարակութեան. ասոր ալ կը հետեւին իմ նկատողութիւններս:

Նորագիւտ բառերէս եօթնի մասին լիշած են նաև Խալաթեան (Յառաջաբան՝ Էջ Թ—Ժ) եւ Զրաքեան՝ Բազմավէպի նոյն յօդուածին մէջ:

Նոր-Խախիջեան 1908 ապրիլ 20:

ՀՐԱԶԵԱՑ ԱՇԱԽԵԱՆ

ՀԱՅԵՐԵՆ ՆՈՐ ԲԱՌԵՐ
ՆՈՐԵԳԻՒՏ ՄՆԵՑՈՐԴԱՅ ԳՐՈՅ ՄԷՀ

1. ԱՆԻՌԱ. Ա. ՄՆ. ԻԳ. 29.

Եւ ի վերայ հացին, որ Եւ ի վերայ հացին առա-
տուաչի դնեն, եւ ի վերայ ջատութեան, եւ ի վերայ
նաշին պատարազան, եւ սաշոյ հացի պատարազին,
ի վերայ յանշուան ման- Եւ ի վերայ անշունշխա-
գառան, եւ ի վերայ լունալ ռաց, Եւ ի վերայ տապա-
տապակեցն։ կին Եւ զանգեցն եւ ի
վերայ ամենայն չափուց
վերակացութեան։

...Հացին առաջադրութեան Եւ ի վերայ նաշ-
չոյ պատարագայն Եւ քաքարայն, բաղարջացն Եւ
տապակին Եւ զանգելցն իւղով Եւ յամենայն
չափսն։

Եբրայականին մէջ անիռա՞ բառին դէմ
դրուած է անիռ, որ կը համապատասխանէ
եօթանասնից բաշտիցն ձեւին, թէ Եւ ասիկա
տեղափոխուած է։ Ըստ այսմ անիռա՞ նորագիւտ
բառը կը նշանակէ «անիմոր»։ Քիչ մը վարը
ունինք խմել, որ կը պակսի միւսներուն մէջ,
բայց իբր հականիշ դրուած ըլլալէն կը հետեւի
թէ կը նշանակէ «խմորեալ»։

Անիռա՞ Եւ խմել ձեւերը երեւան կը
հանեն իռա՞ արմատ մը, որմէ կազմուած է ի՞նը.

-որ մասնիկին համար հմմտ, հառ-որ, բեկ-որ, Քլ-որ-եւ եւն: Հիւպշ. Քեր. 305 հայ. Խմբը բառը գրած է Ասոր. հետո համուրական բառը կամ կամ է Ասոր. համապատասխան տեղն ասորին գեմ սպասելի էր հայ. *Խմբ կամ Համբը. Հայուն ։ ձայնը մեկնելու համար M. Bitner WZKM 13, թ. 3 Ենթադրած է թէ հայ. Խմբ փոխառեալ է Թրք. համար ձեւէն! ասոր անկարելիութիւնը ցոյց տուաւ արդէն R. Gauthiot, Բանասէր 1899, 325:

Վերի մեկնութեամբ Խմբը բառը կազմուած է հայ հողե վրայ եւ կապ չունի ասոր. հետո համ թրք. համար ձեւերուն հետ, որոնք ընդհակառակը կարող են հայէն փոխ առնուած ըլլալ: Խոր- և Խմբոր արմատը ըստ իս տարբեր չէ Խոր- և Խմբ ածել, ներս ծծել ոսկեգարեան ձեւէն:

2. ԱՆԴՐԱԵԱՅ. Բ ՄԻ. Թ. 18:

Եւ արար արքայ զաթոնն Եւ արար արքայ աթոռ փլուկրեայ Եւ պատեաց մծ փլուկրեայ Եւ պազմա ուկուվ քաջաւ. Եւ վեց տեսաց զնա ուկուվ քաջաւ, աստիճան աթոռոյն ուկուվ Եւ վեց աստիճանը էին ապատեալ. Եւ անոռախա մի թոռոյն Եւ պատռանդան ուկի աթոռոյն Եւ բազուկը մի ուկի կից աթոռոյն Եւ քաջաթոռոյն աստի անտի ու զրուկը աստի Եւ երկու առիծք աստի անտի յակիք Եւ երկու առիծք աստի անտի բազկացն:

Եւ արար արքայ աթոռ ի ժանեաց գլաց մեծ պատեաց զնա մաքուր ոսկեով. Եւ վեց աստիճանք էին աթոռոյն կապեալք ոսկեով. Եւ անկիւնք աստի Եւ անտի յաթոռն նստելոյ Եւ երկու աստի անտի բազկացն առ ոսս անկեանցն:

"Եւ անոտնիա մի ոսկի աթոռոյն, կը պակսի եօթանանից, ինչպէս նաեւ նորագիւտին երկու ձեռագիրներէն մէկուն մէջ. բայց բարեթախտաբար երբայեցին համապատասխան տեղն ունի "պատուանդան, որով կը ճշգուհ անոտնեայ բառին նշանակութիւնը: Ասիկա անշուշտ կազմուած է որն բառէն եւ չկընար զատուիլ անոտն բառէն. (անոտն կը նշանակէ "ոսքին՝ վարի կողմը, սնարին հակառակը". Հմմտ. Քն է անոտն Եւ մեռն յանոտնէց):

3. ԱՐԴԵԿ-Լ. Բ ՄԻ. ԼԳ. 11:

Եւ զնեսցին վէմն արդ աղ զնեսցին վէմն տաղնակ շորեկուսին եւ ջեսակ եւ փայտու ի զնեփայտու նժանանցուս: բանս:

... գնել (ուղղէ գնել) քարինս չորեքանկիւնիս մեծս, եւ փայտու ի գերանսու....

ԱՐԴԵԿ-Լ երբայականին "տաշեալ, տաշուած" ձեւն է: Կոր Հայէ. Բառ. զիտէ արդեկ- և յարգարել, կոկել, Փիլոնի վկայութեամբ: Նորագիւտ օրինակէս կ'երեւայ որ բառը ոսկեգարեան ձեւ մ'է:

4. ԲԵՐԱՆԱՊԱՐԵՒՀ. Բ ՄԻ. Թ. 4:

Եւ զծախս սեղանցուն, եւ Եւ զկերակուրս սեղանց զաթոռս մանկանց իւրոց, նորա, եւ զբնակարանս եւ զկարգս պաշուամնն նորայից նորա, եւ զկարգրա, զնանդերձ պատմուալ պասաւորաց նորա, եւ ծանի նորա, եւ գրերամաւ զնանդերձնոցա, եւ գիւղապիշտամ եւ զնանդերձ առուակն նորա եւ զնանդերձնոցա....

Եւ զկերակուրս սեղանոցն. Եւ զաթոռս ծառայից նորա, եւ զկարգս պաշտօնէից նորա, եւ

զպատմուծանս նոյցա, եւ վարդառակ նորա եւ ղդգեստն նոյցա:

ԲԵՐՆԱՊՊԻՑՄ Կը նշանակէ ուրեմն “մատուակէ: Այս բառը կազմուած է բերտն եւ պալութել (հին *պարչուել) բառերէն. հմմտ. բարեպութելու “բարեպաշտու, իւսպարիչլու “կռապաշտու, “բարեիչլու իբր ան-պարիչլու “անպաշտու, զրադարիչլու “զրապաշտու: Պաշտել բառին հին նշանակութիւնը եղած է “ծառայել, սպասաւորել. եւ ասոր աւելի հին մէկ առումն է “գինի լինել, մատուակել. հմմտ. Աւետարանի ծանօթ հատուածը. “ամենայն մարդ զանցը գինին յառաջագոյն պաշտէն: ԲԵՐՆԱՊՊԻՑՄ Կը պահէ յիշեալ հնագոյն առումը:

5. Գ-ՀԱՆ-ԷՒ-Յ. Ա ՄՆ. ԻԹ. 2:

Բայց ես յամենայն զօրութենէ իմմէ պատրաստեցի թնէնէ իմմէ պատրաստեցի տեղի նիւթ՝ տան Աստուծոյ վասն տան Աստուծոյ իմնյ, իմնյ, զոսկի յոսկոյ տեղ, եւ զոսկի յոսկոյ տեղ եւ զարգածաթ յարձաթոյ տեղ, եւ զարձաթ յարձաթոյ տեղ, եւ զարձաթ յարձաթոյ տեղ, եւ կաթ յերկաթոյ տեղ, եւ զաթ յերկաթոյ տեղ, եւ զաթ ի փայտի տեղ, եւ զաթ փայտի փայտի տեղ, եղնաքիսն լիի, եւ ականս պատուակնն ազգիս ազգիս, ազուցանելոյ, եւ ականս եւ զամենայն ակն պատուակնն եւ վէմս դահանակնայս:

Ըստ ամենայն զօրութեան իմայ պատրաստեցի նիւթս տանն Աստուծոյ իմայ. ոսկի եւ արծաթ, պղինձ եւ երկաթ, փայտս եւ քարինս անկեանց եւ

կամարաց, եւ քարինս ընտիրս, եւ ականս պատուակնս, եւ այլ պատրաստութիւն բաղում:

Դահանակնեայ ձեւը թէեւ նոր է, բայց ունինք դահանակ “կանաչ ու դեղին ազնիւքար մըր Մն. Բ 12, Տոր. ԺԳ. 22 եւն: Հոս հետաքըքիր է բառին “մարմարիոն, նշանակութիւնը:

6. ԵՐԻ-ԶԵ-Լ. Բ ՄՆ. ԻԱ. 19:

Եղեւ աւուրց յաւուրս, եւ եւ յետ աւուրց, իբրեւ իբրեւ եկն ժամանակ նորա եկն էանց ժամանակ երաւուրցն երկուցեալ թակուց ամաց, թափեցան ափեցաւ աղիքն որովայսիւն զիկն յախտէ անտի եւ հանդերձ եւ մեռաւ նա մեռաւ նա յախտչարաշար: յախտ չաշշարանց իւրաց:

Եւ եղեւ աւուրց յաւուրս. իբրեւ եկն ժամանակ աւուրցն նորա, յերկուս աւուրս եւ որովայս նորա հանդերձ ափտիւն, եւ մեռաւ ի չար հիւանդութեանն յայնմիկ:

Առաջին համեմատութեամբ ԵՐԻ-ԶԵ-Լ ձեւը պատուելու իմաստ մը կը թուի ընծայել. բայց թէ միւսներուն համեմատութիւնը եւ թէ մասաւանդ ձեռագրին վիճակը (ըստ ձեռագրին ԵՐԻ-ԶԵ-Լ բառին վրայ կայ ջնջիչ նշան) կը ցուցնեն թէ սխալ գրչութիւն մ'է այն: Խալաթեան կ'ուղղէ առուց ԵՐԻ-Զ, առանց Ե-Հ վերջաւորութեան վրայ խօսելու: Այս Ե-Հ-ը, ինչպէս եւ Եօթանանից “յերկուս աւուրս եւ, ձեւը կը ցուցնեն թէ նորագիւտին այս սխալ գրչութիւնը պէտք է սրբագրել յառուցն ԵՐԻ-Զ Ե-Հ Ռ Ռադիւշ:

7. Զարեկլբանք. Բ. Մն. Ի. 16:

“ Վաղիս իջեք գուք ի վերայ նոցա եւ ապա
ելանիցեն նոքա շաւ է վերան Սարակին Աթշեշ՝
Նօթանասնիցն ունի “ վաղիս իջեք ի վերայ նոցա.
ահա իջանեն ընդ զառիվայրն Ասեր, : Զարեկլբանք
ձեւը ծանօթ է Հայկ, բառարանին, միսյն մէկ
վկայութեամբ. “ Ելանէր նա ընդ զառիվերակն
ի Բեթել, Խփր. Թգ. : “ Երագիւտը կու տայ ա-
սոր երկրորդ օրինակը՝ ոսկեգարեան Հեղինա-
կաւոր ձայնով:

8. Զարեկլ. Բ. Մն. Ի. 2:

Եւ զնայր Յովաթամ ուղ- Եւ արար ուղղութիւն ա-
ղոթեամբ առաջի Տեառն ուաջի Տեառն զատ ամե-
րստ ամենայն զործոցն Ո- նախի զար ինչ արար Օդիս
զիայ նոր նորա, բայց մի- նայր իւր. բայց ոչ նմուտ
այն ի տաճար անդր Տեառն ի տաճարն Տեառն. Եւ տա-
ռոչ նմուտ. Եւ տակամին ժո- կաւին նև ժողովուրդն ա-
ռովուրդն զմծեալ էին:

Եւ արար ուղղութիւն առաջի Տեառն ըստ
ամենայնի զար ինչ արար Ոդիս Հայրն նորա. բայց
ոչ նմուտ ի տաճարն Տեառն. Եւ տակաւին եւս ժո-
ղովուրդն առաջանեալ էր:

Համեմատութենէն կ'երեւայ որ զարեկլ
բառին նշանակութիւնն է “ ապականեալ ”. Զրա-
քեան (Բաղմ. 1900, էջ 122) կ'աւելցնէ եր-
կու վկայութիւն եւս. զարեկլ օդ+ Ոսկ. մեկ. իսկ
Հին բու. զարեկլ արտմեալ. վերջինը անշուշտ
սիսալ է: Զարեկլ ինչպէս Խալաթեան եւս կը
նկատէ (Էջ Փ), կու գայ մէծ “ ցեխ ” արմատէն.
ասկէ ունինք նաև զարեկլ “ աղտոտ, մութ ”, Հար-

նէն “ միջութիւն, թիսութիւն ”: Զարեկլ սաստ-
կական ձեւն է:

9. Լու. Ա. Մն. Ի. 2:

Բառիս գործածութիւնը տեսնուեցաւ վերը՝
թիւ 5 հատուածին մէջ: Գժբախտաբար համե-
մատելի հատուածը պակասաւոր է, որով լրէ
բառին ձիշտ համապատասխանը դժուար է գլու-
նել: “ Նորագիւտին եւ +արին ” լրէ ձեւին դէմ
Երբայականն ունի “ Եղնգնաբարինս եւ (քարինս)
ագուցանելոյ, իսկ Եօթանասնիցը ” քարինս ան-
կեանց եւ կամարաց, : Առաջինին մէջ լրէ պէտք
է որ համապատասխանէ կամ “ Եղնգնաբար, եւ
կամ ” քարինս ագուցանելոյ, գամելու քար ”
ձեւին, իսկ երկրորդին մէջ “ քար անկեան եւ
կամարաց, : Ըստ այսմ լրէ յիշեալ երեք նշանա-
կութեանց վըայ կը տատանի եւ ձշտիւ չենք
կրնար որոշել թէ այս երեքէն զին է արգեօք
անոր ձիշտնշանակութիւնը: Գաւառականներուն
մէջ ունինք լրէն “ գրանը մէկ կողմը փողոցին մէջ
հաստատուած քարէ կամ փայտէ նստարան.

2. մայթ, սալայատակ, , որ կարծես երկրորդ
նշանակութեան համապատասխան կը թուի: Իսկ
եթէ լրէ սեռական ձեւ մըն է, աւելի յարմար է
զնել “ քարինս ագուցանելոյ, կապիձին մէջ գա-
մելու քար, տճկ. հենւալճը նուշ, :

10. Խոշորէն. Բ. Մն. Ժ. 15:

Յափշտակէին զքաղաքս Եւ առին աւար զամենայն
նոցա, զի բազում աւար քաղաքս նոցա, զի բազում
կայր ի նոսա, որ եւն ի աւար կայր ի նոսա: Եւ

ծեռն նոցա: Եւ բանակս ա- զմբանս հարին հօտից (մսա-
ռին խաշճանաց եւ անդ ցածը չկայ):
հարին կոտորեցին զամա-
ղոնն:

Եւ առին աւար զամենայն քաղաքս նոցա,
քանզի աւար բաղում եղեւ նոցա. այլ եւ զվաճանս
անանոցն նոցա առին: Եւ զմբաստինսն կոտորեցին:

Թէ եւ խաշնուս բառին համապատասխանը
երբայականին մէջ “Հօտ”, իսկ Եօթանասնից
մէջ “անասուն”, է, բայց անշուշտ ասոնք ձիշտ
համազօրներ չեն: Բառին ստուգաբանութիւնը
պարզ կերպով կը ցուցնէ թէ խաշնուս կը նշա-
նակէ “խաշանց վերակացու, հովիւն. հմմտ.
դուրեւ:

11. Խոեալ:

Ասոր վրայ տես վերը անիուում:

12. Խոսքանոր. Ա. Մն. Իթ. 4:

...երիս հազարս բան-
րարս ոսկի ի Սափէրայ եւ բարս ոսկի, յուկւոյ Ոփի-
եւթն հազար քանչքար ար-
րայ եւ եւթն հազար բան-
ծաթոյ սրբոյ, զի օծեն նո-
րար արծաթոյ սրբոյ, զի
վաս գործն տաճարին, ի
օծեն նովաս գործն տա-
վերայ ոսկւոյն ոսկւով եւ ի
մարին, ի վերայ ոսկւոյն
վերայ արծաթոյն արծա-
թով, եւ յամենասն գործ
թոյն արծաթով, եւ յամե-
նեին ծարտարապետաց:
...երիս հոյ որ յօժար
բավետաց: Արդ, ո՞վ հոյ
յօնուառու բերել այսօր,
յօժար ձուկրս բերել այ-
լցց զնոս իր Տեան Աս-
տուոյ:

Երիս հազարս տաղանդս ոսկի ի Սովիկերայ,
եւ եւթն հազար տաղանդ բնտիր արծաթ, օծանել
նոքօք գործն տաճարին ի ձեռն արուեստաւորաց:

Եւ որ ոք յօժարիցէ մոտ լնուլ զձեռս իւր այսօր
Տեառն:

Գեղեցիկ ոսկեդարեան բառ մըն է խոս-
ուառուր, որ Եբրայականին մէջ դրուած է “Նուէր,
լնծայ”, Եօթանասնից մէջ չկայ այս բառը, բայց
կը թուի թէ մոտ ձեւը ուղղելու է աբօտ. (Եր-
կաթագիր գրութեան մէջ ՏՐԱՒ. Եւ ՄՏԱԿ
Խիստ շնչին տարբերութիւն միայն ունին): Ըստ
այսմ խոսքանոր կը նշանակէ “ուխտական նուէր,
բարի գործի մը համար ի նպաստ տրուած գու-
մարը”, եւ կը ծագի անշուշտ խոսքանալ բառէն:

13. Ծինէ-ծինէ:

Երկաթ յօժ ի բեւեռս գրանցն, ի գամա
յօդիցն եւ ի կրկունս ծինեացն (Ա. Մն. Իթ. 3):
Հոս ձեռագիր մը ունի ծինեացն: Ասիկա խանդա-
րեալ ձեւ մը չէ, այլ կը համեմատի Ոզմեցոց
ենթաբարբառին ջևան “ծինին ձեւին չետ”:

14. Կոմակիէ. Բ. Մն. Իթ. 19:

Եւ մեռաւ նա յախտ չար-
չարանաց իւրոց: Եւ ոչ ա-
րարին նմա այսուհետեւ
Ժողովուրդն լավիս եւ կամա-
յինն, եւ ոչ նուր այրեցին նուր այրեցին նմա Ժողո-
վուրդն հերեանց: Վուրդն որպէս ի վերայ
հարց նորա:

¹ “Եւ ոչ հուր այրեցին նմա հարցն իւրեանց,, անի-
մաստ կազմութիւն ունի. ըստ իսհամ ուղղելի է նման, որով
իմաստը կը պարզուի եւ միւս կողմէ կունենանք Եբրայա-
կանին որպէս եւ Եօթանասնից իբրև բառերուն համապա-
տասխանը: Կրնայ ուղղուիլ նորեւ ուշ ոչ հուր այրեցին
նմա նման հարցն իւրեանց,,:

ՆՈՐԵԱԿԱՏ ՄԱՍ. ԿՐԻՔ



Եւ մեռաւ ի շար հիւանդութեանն յայնմիկ. եւ ոչ արար նմա ժողովուրդն յուղարկութիւն, իբրեւ զյուղարկութիւն հարցն նորա:

Նորագիւտ կամիկ-ն բառը երկրորդ ձեռագրին մէջ աւանդուած է կամիկ-ս ձեւով. եւ ինձ այնպէս կը թուի թէ առաջինն ալ ուղղելու է կամիկս: Համապատասխան նախադասութիւնը չկայ Երբայականին մէջ, բայց բարեբախտաբար խօսքին կազմէն պարզ կերպով կ'երեւայ օր կամիկ կամ կամիկ (յգ. կամիկ+ կամ կամիկ+) կը նշանակէ “մեռելի յուղարկաւորութիւն”, ինչպէս ունինք նաեւ Եօթանասնից օրինակին մէջ:

Կամիկ կամ կամիկ շատ կարեւոր բառ մ'է ստուգաբանական տեսակէտով: Ասիկա անշուշտ կամիկ+ բառին մէկ ուրիշ ձեւն է: Brockelmann ZAss. 13, 327 (հմտ. հայ թրգմ. ՀԱ. 1899, 286) վերջինս փոխառութիւն կը դնէ ասորեստանեան կիտակիս “դագաղ” բառէն եւ այս իմաստէն մերինին անցնելու համար ի նկատի կ'առնու Ասորաբարելական թաղման սովորութիւնը: Նորագիւտ կամիկ+ “յուղարկաւորութիւնը” ձեւը փաստ մը աւելի կու տայ այս մենութեան, կազմելով երկու նշանակութեանց միջին օղակը:

Հին Հայկ. բառ. գիտէ կամիկ (է հոլով մամր) “պատարագ, ընծայ, նուեր, ձեւ մը. ասիկա գուցէ մեր կամիկ բառն ըլլայ, նշանակութիւնը սիսալ հասկցուած: Իսկ նոր Հայկ. բառ. գիտէ կամիկ+ մեռելոց՝ միայն հետեւեալ վկայութեան մէջ. “Ունան եւ ողբան եւ գուժեն իբրեւ

կմախիս մեռելոց. ո թ.ղթ. Բարուք: Հոս ի հարկէ ի մակի+ ճիշտ նցյն նշանակութիւնն ունի ինչ որ վերը. յունարէնն ունի մերձաւոր իմաստով ևն ուրածէ մեռելով կամ ի մակի+ “յուղարկաւորութիւն”, բառին, կը կարծէ թէ թարգմանիչը սիսալ կարգացած ըլլայ յունարէնը (իբր ուրածէ մեռելով ահաբեկ), որով թարգմաներ է ի մակի+ իբր “կմախ եղեալ ի իրատուիլակ”:

15. ԿԸՆԿԱՆԷՐԾ. Բ ՄՆ. Է. 3:

Եւ անկանէին ամենայն ժողովուրդքն յերկիր ի վերայ երեսաց իւրեանց, ի վերայ հնեադարձ սալցարէ յարակացն, երկիր պագանէին եւ օրհնէին զԱստուածն: Եօթանասնից օրինակն ունի նոյն տեղը “Եւ անկան ի վերայ երեսաց յերկիր ի տարածառակ տեղւոջն, եւ երկիր պագին եւ օրհնեցին զՏէր, : Նորագիւտին “հնեադարձ սալցարէ յարակացն գեղեցիկ շաբքին դէմ” երկրորդը ունի միայն “ի քարայատակ տեղւոջն, : Նոր բառ է հնեադարձ “վրան մարմար քաշած, մարմարին սալցատակած, : Միւս ձեռագիրն ունի հնեադարձ. ձեւին համար հմմտ. հնեացարէ Անան. եկեղ, :

16. ԿՊՅԱ. Բ ՄՆ. Թ. 25:

Եւ էին Սողոմոնի բառ. Եւ էին Սողոմոնի չորեղոստն հազար մատակ ծի հազար ախտոր ծիոց եւ կակուածի եւ երիւարք կառաց ուաց եւ երկուտասան հազար երկուտասան հազար: Այսուժի:

Եւ էին Սողոմոնի չորեց բեւը մատակ ձիք ի կառա, եւ երկուտասան հազար երիվարք:

Արովշետեւ երեք հատուածները շատ կը տարբերին իրարմէ, ուստի դժուար է ստուգել իսուակ ձեւիննշանակութիւնը: Ըստ իս ասիկա իոյտ բառին սեռականն է եւ կը նշանակէ “ձիերու ջոկ կամ երամակի”: Նոր Հայկ, բառ. կը յիշէ իոյտ այս իմաստով եւ վկայութիւն կը բերէ Խոսրովէն, Փիլմէն ու Կալիսթենէսէն: Նորագիւտ ձեւը կը ցուցնէ թէ բառը ոսկեգարեան է:

17. Հանելք:

Ասոր վրայ տես վարը թիւ 19:

18. Հեծանոցու. Բ. Մն. Լ. Դ. 11:

Ասոր վկայութիւնը տես վերը թիւ 3: Թէ Երբայականին եւ թէ Խօթանասնից մէջ համապատասխանն է “ի գերանս”. ասկէ կը հետեւի թէ հեծանոցու (ուղղելի ցուցէ հեծանոցու) կը նշանակէ “գերան շինելու յարմար, գերանցու” եւ կը ծագի հեծան “գերան, ոսկեգարեան բառէն:

19. Հրաւանդ. Բ. Մն. Դ. 16:

Եւ զբաւանդն եւ զիանելին եւ զիանային եւ զիանամանն եւ զիանամանն եւ զամանան եւ զամանային նայն զործիս նոցա արար զկահ եւ զկարասի եւ զզոր- Քիրամ:

Եւ զկասկարայս եւ զբանալիս եւ զամանան եւ զմնահանան եւ զամենայն կահ նոցա, զոր արար Քիրամ:

Համեմատելի բառերը չորս են, հրաւանդ, հանելք, իտիսայ, եւ մոտենան: Ասոնցմէ վերջինը (Տառ-

նան “պատառաքաղ”,) նոյն է երեքին մէջ ալ իտիսայ կայ Երբայականին մէջ, բայց տեղափոխուած է. Խօթանասնից թարգմանութեան մէջ դարձած է առն (Հոմանիշ), բայց իր տեղը փոխած չէ: Կը մման երկու անծանօթները՝ հրաւանդ եւ հանելք, որոնց դէմ Երբայականը ունի միայն նէ, իսկ Խօթանասնիցը կը գնէ կասկարայ, եւ բարանալիք ձեւերը: Երբայականը բառերու թէ շարքը եւ թէ թիւը փոփոխած ըլլալով՝ Ճշտիւ համեմատելի չէնորագիւտին հետ, մինչդեռ Խօթանասնիցը երկու տեսակէտով ալ համաձայն է, ուստի դժուար չէ գուշակել թէ հրաւանդ պիտի նշանակէ “կասկարայ”, իսկ հանելքէ “բարանալիք”: Այս բանը կը հաստատէ նաեւ բառերուն ստուգաբառնութիւնը. հանելք եւ բարանալ հոմանիշներ են, ուստի հանելքէ եւ բարանալիք ալ հոմանիշներ ըլլալու են: Հրաւանդ կազմուած պիտի ըլլայ հուր եւ վանդ բառերէն. վերջինէն է նաեւ վնադակ “կասկարայ”, եւ. Լ. 3, Ա. 16. ուստի հրաւանդ (իմանդանդ) “կրակի վրայ բան խորովելու կասկարայ”:

20. Մայրակով, Տայրակովեայ:

Ես բնակեալ եմ ի տաճարս Տայրակովեայ (Ա. Մն. Ժ. 1): Ընդէր ոչ շինէք դուք ինձ տաճարս Տայրակով (Ա. Մն. Ժ. 7): Խօթանասնիցն ունի ասոնց դէմ է մայր էտյարէց, իսկ Երբայականը Եղենագայտեայ: Կազմուած են մայր բառէն կոփ-եւ բայով, որ հետեւաբար կրնայ փայտեղէն իրերու համար գործածուիլ:

21. Առաջարկ:

1. Եւ դնէր Դաւիթ՝ մա- Եւ բաշխեաց ամենայն սունս - մասունս ամենայն խրայելացի մարդոյ, յա- խրայելացի մարդոյ, յա- րանց մինչեւ ցկանայս. առ առանց մինչեւ ցկանայս, առ այր նկանակ մի հացի, պա- այր քարար մի եւ մանգառ տառ մի մոյ Եւ կարկան- մի եւ կտավ մի (Ա. Մն. դակ մի):

Ժ. 3):

Եւ բաշխեաց ամենայն խրայելի յառնէ մինչեւ ցկին, ի մարդ՝ հաց մի ի հացարարոցէ, եւ պատառ մի ի կասկարայից:

2. Եւ ի վերայ հացին, որ Եւ ի վերայ հացին առա- պատճի դնեն, եւ ի վերայ ջաւորութեան, եւ ի վերայ նաշջին պատարագացն եւ նաշջոյ հացի պատարագին ի վերայ յանխումն մանգա- եւ ի վերայ անխմոր նշխա- ռան, եւ ի վերայ իսեալ ռաց եւ ի վերայ տապա- կին եւ զանգելոցն եւ ի վե- րայ ամենայն շափուց վե- րակացութեան:

Հային առաջադրութեան եւ ի վերայ նաշհւոյ պատարագացն, եւ քաքարացն, բաղարջացն եւ տապակին եւ զանգելոցն իւղով եւ յամենայն շախմա:

Բառին նշանակութիւնը ճշտել քիչ մը դժուար է: Առաջին վկայութեան մէջ ունիք համեմատելի երեք բառ. +ա+ար, մանդառ, էրառ, որուն դէմ երբայականն ունի նկանակ մի հացի, պատառ մի մոյ եւ կարկանդակ մի (Պատառ և Շաքանձու). իսկ Եօթանասնիցը “հաց եւ պատառ մը միս” (Կարկանդակը կը պակսի): Ասոնց համեմատութենին այնպէս կը հետեւի թէ մանդառ կը նշանակէ “միս, պատառ մը միս”:

Սակայն այս նշանակութիւնը չի յարմարել երկրորդին: Հոս բարեբախտաբար մանդառ ունի ածական մը անխուս, զօր մեկնեցինք “անխմոր, բաղարջ, եւ որ չկրնար յարմարիլ մսին: Ուստի կը հետեւի թէ մանդառ խմորեղէնի տեսակ մ’է եւ առաջին վկայութեան մէջ նախորդ ու յա- ջորդ բառերուն հետ հոմանիշներու շաբք մը կը կազմէ (քաքար, մանգառ, կտապ), երկրորդին մէջ ալ իրօք որ երբայականը կը հանէ “ան- խմոր նշխար, ձեւը, որով մանդառ խմորեղէն, նշանակութիւնը հաստատութիւն կը գտնէ:

Երկու ձեռագիրներէն մէկը երկու պարա- գային ալ գրած է մանդառ, զօր խալաթեան կը մերժէ, որովհետեւ առաջին ձեռագիրը կը ներ- կայացնէ միշտ աւելի ընտիր գրչութիւն մը:

22. Առաջ Ա. Մն. թ. 19:

Եւ Սնդովմ... եւ եղ- Եւ Շաղում... եւ եղ- սարը իւր... ի վերայ գոր- սարը իւր... ի վերայ գոր- ծառայութեան, որ ծոցծառայութեան, որ պա- պահն զանձիթ մնաշիմ, հեխն զանամն խորանին եւ եւ հարը իւրեանց ի բա- հարը իւրեանց ի բանակն նակն ծեառն որ պահն ծեառն պահէին զդուոն: զմուտ մնաշիմ:

Եւ Սաղովմ... եւ եղբարք նորա... ի վերայ գործոց սպասուն, որք պահէին զպահպանութիւնս խորանին, ինքեանք եւ հարք իւրեանց ի բանակին Տեառն, եւ պահէին զմուտն:

Նորագիւտին մաշէ բառին դէմ թէ երբա- յականը եւ թէ Եօթանասնիցը կը դնեն “խո- րան, վրան”, ասիկա անշուշտ նոր առում մ’է միայն. բառը չի կրնար զատուիլ մաշէ “կաշի,

մորթ աճեւէն. իսկ նոր առման համար կրնայ համեմատուիլ վրաց. մանի երկար զգեստի քղանցք, վրանի ծածկոց :

23. Մասն Ա Մն. ԺԲ. 40:

Եւ կրէին իշովք, ուղուովք Նւ բերէին իշովք եւ չորովք եւ մղար զին- ուղուովք եւ չորովք եւ ըորովք եւ թակնիս աւեր եւ գինոյ եւ եղամբք զաց, եւ ամիւր ի չամշոյ եւ պաղատիս, կերակուր, պաղատիս եւ ձէթ եւ զարչառ եւ զոշխար չամիչ եւ զինի եւ ձէթ յոյժ: Եւ զարչառ եւ զոշխար յոյժ:

Եւ բերէին նոցա ուղուովք եւ իշովք եւ ջոր- ովք եւ եղամբք կերակուրս, ալեւր եւ թուող, եւ չամիչ եւ զինի եւ ձէթ եւ զուրարակս եւ ոչխարս բաղումա:

Թէ Երբայականին եւ թէ Եօթանամնից մէջ մուղ բառին համապատասխանն է “եղու. բայց կը թուի թէ մուղ այս իմաստով չէ, այլ կը նշանակէ պարզապէս “գրաստ”, կամ լաւ եւս “ձի” (չկնար ըլլալ իրր լատ. անուս “ջրի”), որովհետեւ չուէ բառը միշուած է արդէն նոյն տեղը): Կոր Հայկ. բառ. ունի եր- կու վկայութիւն, որոնցմէ մէկուն մէջ մուղ գործածուած է իբր ածական՝ “վարժ, կրթուած, ընտելացած (անսասուններու համար), նշանա- կութեամբ, իսկ երկրորդին մէջ իբր գյական՝ “գրաստ” նշանակութեամբ. Հմմտ. Լինի երի- վար մուղ եւ վարժ. Ոսկ. Ես. Եշն օրինակեաց զհրէայսն. քանզի որպէս մուղ ի թամբս եւ ի բեռն... Զքր. կթ.:

24. Յարակ Ա Մն. ԺԲ. 13:

Հանաքաջաջալերեաց, ժիր քաջ լեր եւ զօրացուք լիցուք ի վերայ զօրաց, բա- վան ժողովրդեան մերում դարաց, յառակաց նրկրին եւ վասն բաղաբաց Աստու- Աստուծոյ մերոյ:

Քաջ լեր եւ զօրացուք վասն ժողովրդեան մերում, եւ վասն քաղաքաց Աստուծոյ մերոյ:

Յարակ բառը գոյութիւն չունի ոչ Երբա- յականին եւ ոչ ալ Եօթանամնից թարգմանու- թեան մէջ. սակայն առաջաց բառին հետ յա- րագրութիւնը կը ցուցնէ թէ “տեղու նշանա- կող բառի մը հետ գործ ունինք: Իրօք ալ ԿՀԲ (Կոր Հայկ. բառ.) ունի յարակ հայրէնի “մէկուն բուն երկիրը”. Հմմտ. Հեշտալի է եւ աշխարհս այս եւ Հայրենի յարակն. Ածար. ի Մակաբ. Պա- տերազմ տան վասն հայրենեաց յարակն. եւ փրկութեան ազգի. Սրկ. քչ.

25. Որովհեաց Բ Մն. Է. 9:

Եւ արար Սողոմոնի զտօն Եւ արար Սողոմոնի զտօնն նաւակատեացն ի ժամա- ի ժամանակի յայնմիկ նակի յայնմիկ զեւթն օր... զեւթն օր... Եւ արարին Եւ արար յաւուրն ութե- յաւուրն ութերորդի ժողով րորդի զտանձեռաշամ, զի մեծ, զի զեւթն օր արա- կատին օր արար զնաւա- րին զնաւակատիս սեղա- կատիս սեղանոյն եւ զեւթն օր արարին օր արար զտօն տարիկա- նացն:

Եւ արար Սողոմոնի զտօնն ի ժամանակին յայնմ աւուրս եւթն... Եւ արար յաւուրն ու- թերորդի ելու. վասն զի զնաւակատիս արար սե- ղանոյն զեւթն օր տօնին:

Նորագիւտ օրինակը կը հայթայթէ մեղ
շատ կարեւոր բառ մը սպնջւուեայտ, որուն դէմ
եսրայականն ունի “ժողով մեծ”, իսկ Եօթա-
նամնիցը “ելս”. ասիկա նաև-կատիւ+ բառին հա-
կառակն է, որովհետեւ նաև-կատիւ+ը տօնին պա-
տրաստական մասն է, իսկ սպնջւուեայտ բուն տօնը
կամ տօնին վերջաբանը: Կը թուի կազմուած
ըլլալ սպնջւուեալ բառերէն. սակայն ասոնց
ներքին կապը անըմբոնելի է ինձ: Թերեւս
ասորերէնը կարենայ տալ յարմար մեկնու-
թիւն մը:

26. Ո-ՂԷՐԻ-ՌԻ-Ն. Բ. ՄՆ. Ժ. Զ. 13:

Եւ արարին նմա ս-ղէրի-նիւն մեծ եւ
լացին զնա լալեօք մեծաւ յցիւ: Եօթանամնիցն
ունի հոս “եւ արարին նմա յուղարկութիւն մեծ
յցիւ”, ուր նորագիւտին ս-ղէրի-նիւն ձեւին
դէմ կը գտնենք յուղարկութիւն, այն է արդի
յուղարկութիւն տասնկանգնեան ձեւը: Եթ-
կրորդ ձեւագիրն ունի յուղարկութիւն, զոր խա-
լաթեան բնագրին մէջ մտցուցած չէ իրաւամբ: Որովհետեւ ըստ իս ս-ղէրի-նիւն ոչ միայն
սիսալ ձեւ մը չէ, այլ նոյն իսկ աւելի հին եւ
ընտիր է քան յուղարկութիւն: Բառս՝ ինչպէս
յայտնի է, կազմուած է ս-ղի եւ սրկոնել բա-
ռերէն. է + ս հնագոյն հայերէնին ձայնական
օրէնքներով կը դառնայ եւ ինչ. *Դադասաւն =
մետասաւն, *այէտէրծ = այէտէրծ, *բարիստաշ =
բարիստաշ եւն. ըստ այսմ սպասելի էր ս-
ղէրի-նիւն, զոր կը գտնենք նորագիւտին առա-

ջին ձեռագրին մէջ եւ ոչ թէ յուղարկութիւն, որ
համեմատաբար նոր շրջանի ձեւ է:

27. Պարփակնել Բ. ՄՆ. Ժ. Զ. 20:

Եւ նկուն եղեն որդիքն Եւ նկուն եղեն որդիքն
նորայելի յաւուր յայն- նորայելի յաւուր յայն-
միկ... Եւ ոչ կարաց պատ- միկ... Եւ ոչ կարաց գոտ-
գարմել Ցերութիւն Ցերութիւն Ցերութիւն
զամնայն աւուր վնաց վամ զամնայն աւուր ս-
երոց Աբիս վկի էր եւ Աբիայ:
հալածէր զնա:

Եւ նկուն եղեն որդիքն նորայելի յաւուր
յայնմիկ... Եւ ոչ եւս դոյր Յօրի-նիւն Ցերութիւն-
մայ զամնայն աւուր Աբիայ:

Պարփակնել կը նշանակէ ուրեմն “ոյժ
գտնել, զօրանալ, զօրութիւն ունենալ”: Կը
թուի իրանեան փոխառութիւն, բայց ոչ զանդ-
կերէնի եւ ոչ ալ պարսկերէնի մէջ կըցայ
գտնել նման բառ մը:

28. Սորայնակիր Բ. ՄՆ. Բ. 18:

Եւ գտան ի մէջ հարիւր Եւ գտան հասիւր
յիսուն եւ երեք հազար եւ յիսուն եւ երեք հազար եւ
վեց հարիւր այր. եւ արար վեց հարիւր. եւ արար ի
ի նոցանէ Սոլոմոնի Եւթա- նոցանէ Եւթա-
նասուն հազար ստանձա- նասուն հազար բեռնա-
կիր եւ ութսուն հազար կիր եւ ութսուն հազար
քարակով ի լեռին, եւ քարահատ ի լեռին, եւ
երիս հազար եւ վեց հա- երիս հազար եւ վեց հա-
րիւր գործավարս ի վերայ ոիւր գործավարս ի վերայ
նոցա:

Եւ գտան հարիւր յիսուն հազար, եւ երեք
հազար եւ վեց հարիւր. եւ արար ի նոցանէ եւթա-
նասուն հազար բեռնակաց, ութսուն հազար քա-

րահատաց եւ զերեք հազարսն եւ զվեց հարիւրսն՝
դործավարս ի վերայ նոցա:

Նորագիւտ սոբանյահիք բառին տեղ Երբա-
յականն ու Եօթանասնիցն ունին բեռնահիք: Մեր
բառը կազմուած է ուրեմն ըստ անյն էրեւ ձեւէն:
Ասոր հետ նոյն է նաեւ յաջորդը:

29. Սոբանյանուր Բ Մն. ԼԴ. 13:

Եւ արքն որ էին նաւա-
տարիմք ի վերայ գործոցն,
նաւատովք ի վերայ գոր-
ծայիթ եւ Արդիա Ղեւտա-
ցիք յորդոցն Մերարեա,
Եւ Զարարիա եւ Մենա-
ղամ յորդոցն Կապու եւ Ղեւտա-
ծեպողք, եւ ամենայն որ-
դիք Ղեւտացոցն ի սրինգ
երգոց: Ի վերայ ընդամենքը
ստանձնառուաց վարդա-
պետը, որ գործեցին գործ
ժեպելով:

Եւ արքն այնոքիկ կային հաւատովք ի վե-
րայ գործոյն. Եւ վերակացուքն նոցա՝ Յէթ եւ
Արդիա՝ Ղեւտացիք յորդոցն Մերարեայ, եւ
Զարարիա եւ Մենաղամ յորդոցն Կահաթու-
ոյց առնել. Եւ ամենայն Ղեւտացի որ ոք էր
իմաստուն նուագարանօք երգոցն: Եւ ի վերայ
բեռնահիքն եւ ի վերայ այնոցիկ որք առնեին
դործն եւ զպատրաստութիւն դործոյն....:

Սոբանյանուր բառին դէմ հոս ալ թէ
Երբայականն ու թէ Եօթանասնիցը կը դնեն
բեռնահիք. Եւ եթէ նորագիւտին մէջ բեռնահիք
բառն ալ կայ, ասիկա շփոթելու չէ մեզի, որով-
հետեւ իբրեւ բնական վերագիր դրուած է,
իբր թէ ըսել ուզէր բեռ կրու ճշի:

Վերի վկայութեան մէջ երկու նկատելի
կէտեր ալ կան, առաջին՝ վարդապէտ բառը
“վերակացու,” նշանակութեամբ. ասիկա բա-
ռիս հնագոյն առումն է, ինչպէս ունի եւ խորե-
նացին (Ա. 15) եւ ուրկէ ծագած է արդի
կարպէտ ձեւը (վարդապետ > *վարդպետ >
վարպետ): Ըստ այսմ բեռնահիք սոբանյանուրաց
վարդապէտ կրնայ պատշաճապէս թարգմանուիլ
“համալպաշի”:

Երկրորդն է Ֆեղող, եւ աւելի վարը Ֆեղե-
լակ. ասոնք ըստ Երեւոյթին կը պակսին Երբայա-
կանին եւ Եօթանասնից մէջ, բայց իրօք վերակա-
ցու, այս առնել ձեւերուն տեղ դրուած են եւ
կը նշանակեն “փութացնող, շտապեցնող, հսկող
որպէս զի գործաւորները ծուլութիւն չընեն”:
Հոս նկատենք նաեւ թէ շէնքի մը վրայ աշխա-
տելու ժամանակ Երգելու սովորութիւնը մինչեւ
այսօր ալ կենդանի է Պարսկաստանի մէջ.
բանորներէն մէկը՝ կարծեմ գլխաւորը, ամբողջ
օրը պատերուն վրայ կանգնած բարձր ձայնով
կ'երգէ. “ֆաւանը վէր պալամ. +երէնէ վէր պալամ —
շաղախը տուր, տղաս, աղիւսը տուր, տղաս ո
եւն անվերջ. իսկ միւսները զայն լսելով կ'աշ-
խատին լոիկ մնջիկ:

30. Սոբանյանուր Բ Մն. Ի. 6:

Տէր Աստուած հարցն Տէր Աստուած հարցն
մերց, զու այն ես, որ մերց, ոչ ավարէն զու ես
յերկնն եւ ի վերայ երկը Աստուած յերկնն, եւ զու
ասորէ, եւ իշխն զու ի տիրսս ամենայն թագաւո-
վերայ ամենայն թագաւորութեանց հեթանսաց:

Երբայսականը տառ առ տառ նոյն լինելով
Եօթանասնից հետ, վերջինս առաջնոյն տեղ
դրի: Ուրեմն երկուքին մէջ ալ կը պակսի Եւ է
վերայ Երէք ստորէ հատուածը: Ստորէ ձեւին դէմ
երկրորդ ձեռագիրն ունի է ստորոտի: բայց ոչ
մին եւ ոչ միւսը կը յարմարի այստեղ. ուստի
կը թուի թէ խանդարեալ բառ մ'է եւ թերեւս
հարկ է ուղղել այսպէս. “Դու այն ես, որ յեր-
կինս եւ ի վերայ երկրիս տէրէ...”:

31. Վարժ Բ. Մն. Դ. 12, 13:

Եւ կատարէք Խիբամ
զամնայն գոշծ, որ արար
Սոլոմոնն արքայ ի տան
Աստուծոյ, զահնան զերլո-
ւին Խարսխօք Խոյակօք
Հանդերծ, եւ զրոթարովթն
ի վերայ Խոյակաց սեանցն
երկուս, եւ վարմն երկուս
վաճառկաձեռս ծածկեալ
զերկոսին Խոյակսն քոթա-
րոթայն, որ էին ի վերայ
Խոյակաց սեանցն երկո-
ցոն. եւ նոնածես ոսկիս
եւ ի մծչի երկոցոն վաճ-
դակաց վարմաց նորա
երեքնարիւր, երկուսկարս
ի միում վաճառկապատ
վարմի:

Եւ կատարեաց Քիրամ առնել զամնայն
գործն զոր հրամայեաց արքայն Սոլոմոնն ի տանն
Աստուծոյ: Զսիւնն երկուս եւ ի վերայ նոյնա
վեսյակն եւ ի վերայ Խոյակաց սեանցն զքովթա-
րովթն զերկոսեան, եւ զանդական դան զերկուս
առ ի ծածկել վեսյակի քովթարովթայցն, ուրե-

էին ի վերայ գլխոց սեանցն: Եւ զանդակս ոսկե-
զէնս չորեքհարիւր յերկոսեան վանդակապատճ: Եւ
զերկուս ազդս նոնաձեւացն ի միում վանդակա-
դործին....:

Մեղ զբաղեցնող բառերուն վրայ Երբա-
յականը տարբերութիւն չունի, ուստի հարկ
չկայ գնել զայն առանձին: Վարժ յայտնի Եր
մեղ իրեւ “ձուկ բռնելու ուռկան”: բայց հոս
ստացած է երկրորդ նշանակութիւն մ'ալ, այն
է “ցանցակերպ զարդ, հիւսուածքի պէս.
Փրանս. րէսէաս, ուուս. ԸԵՏԿԱ”:

Աշնդակապ ձեւը կարելի էր կարծել
վանդ(ակ) եւ հոպ բառերով բարգուած, բայց
որովհետեւ քիչ մը յետոյ կ'ըսուի վանդակա-
պատճ, Եօթանասնից մէջ վանդակապատճ ձեւով է
եւ երկու ձեռագիրներէն մէկն ալ վանդակապատ-
ճնթերցուածն ունի, ուստի անշուշտ ուղղելի է
վանդակապատճ:

32. Վերաբերէ Ա Մն. ԺԱ. 23, Ի. 5:

1. Սա այն է, որ սատա-
կեաց զայրն եզիպտացի,
զայրն յաղթանդամ հինգ-
կամզնեան, որ ունէք զի-
զակն ի ծեռին իբրեւ զիեր-
տորին ոստայնանկաց (Ա
Մն. ԺԱ. 23):

Նա եհար զայրն եզիպտացի՝ զայր երեւելի
հինգկանգնեան, եւ ի ձեռն եզիպտացւոյն նիզակ
իբրեւ շուրջէք սատայնանկաց:

2. Եւ եղեւ զարծեալ պա-
տերազմ ընդ այլազգիսն.
եւ հարկանէք վանէք նդիա-

նան որդի Յայիր զԱթոմի
եւ գեղայր Գոլիալու, եւ
բոն Նիզակի նորա իբրեւ
զվերառորիոստախանկաց
(Ա Մն. Ի. 5):

Եւ եղեւ դարձեալ պատերազմ՝ ընդ այլազ-
դիսն, եւ եհար Եղէանան որդի Յայիրայ զՊէեմի
զեղբայրն Գողիադու գեթացւոյ. Եւ փայտ նիզակի
նորա իբրեւ զարդի ստայնանկաց:

Երրայականը տարբերութիւն չունի:

Խնդրական բառին գէմ միւս ձեռագիրը
կը ներկայացնէ առաջին վկայութեան մէջ Աբ-
որդին, երկրորդ վկայութեան մէջ զԷրու սուրբ
ընթերցուածը: Երրայականն ունի Տաճառ Դուռք,
այն է գլան ստայնանկաց: Եօմանասնիցը կը
ներկայացնէ պարզապէս սուրբի, որ գործածուած
է նաեւ Բ Թագ. ԻԱ, 19 եւ կը մեկնուի զուլ-
հակին առջեւի փայտը՝ որու վրայ կը փաթթուի
գործած կտաւը: Ասկէ կը հետեւի թէ Աբորդին
ածանցուած է սուրբ ձեւէն. եւ եթէ վէր մասը է
վէր, վէր բառն է, ամենայն հաւանականութեամբ
սուրբ ձեւն ալ սուրբեւ, սուրբու բառն է, որով
Աբորդին կը դառնայ վեր վար, բարձրու ցած՝
կամ նման նշանակութեամբ կազմութիւն մը:

33. Վեհապէ Բ Մն. Բ. 10:

Եւ անաւասիկ գործաւո-
րացդ փայտանարիտ ծա-
ռայից քոյ հրաման տուաք
տալ վանակալ ցորենոյ տաց են ցորենոյ
քոյս քսան հազար, եւ զա-
րոյ քոյս քսան հազար, եւ
ձիթոյ մարս եւ զինոյ մարս
քսան հազար:

Եւ անաւասիկ գործաւո-
րացդ փայտանարիտ ծա-
ռայից քոյ հրաման տուաք
տալ վանակալ ցորենոյ տաց են ցորենոյ
քոյս քսան հազար, եւ զա-
րոյ քոյս քսան հազար, եւ
ձիթոյ մարս եւ զինոյ մարս
քսան հազար:

Եւ գործօնէիցն որք հատանեն զփայտն՝ ի
կերակուր ետու հաց՝ ոոճիկ ծառայից քոյց՝ քսան
հազար քոյս ցորենոյ, եւ քսան հազար քոյս
գարւոյ, եւ քսան հազար չափ գինուոյ, եւ ձէթ
քսան հազար չափ:

Կորագիւտ գեղեցիկ բառս վւեսուկ կը
նշանակէ ուրեմն սոօճիկ, թոշակ, բանւորներու
տրուած վարձ պաշարեղէնով:

34. Տուաք:

Կորագիւտ Մնացորդաց գրքին մէջ առնայ
բառը շատ անգամ անսովոր ձեւով մը հոլո-
վուած է. հմտու. ի առանձնէ Ա Մն. Ի. 6. առնա-
յացն Ա Մն. ԻԶ. 26. աղբաբոհնանցն Բ Մն. Ա.
2. Ասոնք կ'ենթադրեն առնայ ուղղական մը,
որուն այլուր պատահած չեմ:

35. Տուաք Բ Մն. Բ. 16:

Եւ միք հատցուր զփայտ Եւ միք հատցուր փայտս
ի Լիքանանլանէ զստամե- ի Լիքանանէ զստ պի-
նայն պիտոյից քոյ եւ բեր- տոյից քոյ եւ բերցուր
ցուր զնա ի տոփայս ննդ զնսա ի լաստ ընդ ծով
ծով ի կողմանս Ցովկա- ի Յոսպէ առ քեզ եւ զու-
ցոց եւ զու հանցես զնա հանցես զնսա յերուսա-
լերուսաղէմ:

Եւ մեք հատանեմք փայտ ի Լիքանանէ բստ
ամենայն պիտոյից քոյց. Եւ ածցուք զնոսս ընդ
ծով լաստս ի Յոսպէ Եւ հաւաքեսցես զայն
յերուսաղէմ:

Երեքին միաձայն վկայութեամբ տուաք կը
նշանակէ ուրեմն լաստ: Կայ թըք. Ա. Հ. Ճ Ճ Ճ
լաստ, լաստանաւու, բայց ասիկա առ առաւելն
կընայ մեզմէ փոխառեալ ըլլալ: Կը թուի թէ

Դաստիարակության կազմունի դաստիարակության համար:

Աջնա ի տոփիայս ընթերցուածին դէմ
երկրորդ ձեռագիրն ունի վաստակած սխալա-
գրութիւնը, ուր - յառաջացած է անշուշտ եր-
կաթագիր գրութեան մէջ ի եւ ի տառ երը
շփոթելէն:

36. Քահանկ Ա ՄՆ. ԻԸ. 20:

Մինչեւ գործեցիս կազմունի կատարեցես
մեցն գործ պաշտամնան զամենայն գործս պաշտա-
տանն Տեառն, զօրինակ ման տանն Տեառն [մաս-
տաժարին եւ տան նորա եւ ցածը կը պակսի]:
քականի նորա եւ վերնա-
տանց նորա եւ ներքին
գանձանակն եւ տանն
քառութեան եւ զօրինակ
տանն Տեառն:

Մինչեւ կատարեցես զամենայն գործ սպա-
ռու տանն Տեառն: Եւ ահա այդ է օրինակ տա-
ճարին եւ սենեկաց նորա եւ օրահից նորա եւ
վերնատանցն եւ շտեմարանացն, ներքնատանցն եւ
տանն քառութեան եւ օրինակ տաճարին Տեառն
այդ է:

Ինչպէս որ Բազմավէպ 1900, էջ 122
նկատած է, երբայական եւ ասորական օրի-
նակները չունին վերի հատուածը, ուստի պիտի
դիմենք Եօմանասնից թարգմանութեան, ուր
+ահանկ մեկնուած է սրահ: Բազմավէպ
(անդ) արդէն այս բառը կը մեկնէ իբր փո-
խառեալ Եօմանասնից Զաχշա (կամ Խաչշա)
ձեւէն:

37. Ի ԴԱՏԱՆ Բ ՄՆ. Ա. 14:

Եւ արար իր Սողոմոն Եւ ժողովեաց Սողոմոն
կառա եւ երիվարս. Եւ նոնին կառա եւ հեծեալս. Եւ եղին
կառքնորա հազար եւ նորեք կառքնորա հազար եւ շորեք
հարիւր. Եւ հեծեալք իբրուն հարիւր եւ հեծեալք երկո-
ւորկուասան հազար, եւ տասան հազար. Եւ եթող
եթողանդ զկառան ի բառուն զնոսա ի բաղարս կառաց
ի բաղարս կառապանացն:

Եւ ժողովեաց Սողոմոն կառա եւ հեծեալս,
Եւ եղեն նմա հազար եւ չորեք հարիւր կառք, Եւ
երկուուասան հազար հեծելոց. Եւ եթող զնոսա ի
քաղաքս հեծելոցն:

Ի ԴԱՏԱՆ ձեւը կը պակսի թէ երբայակա-
նին եւ թէ Եօմանասնից մէջ: Եւ որովհետեւ
ձեռագիրներէն մէկն ալ չունի, մանաւանդ որ
տեղւոյն յարմար մեկնութիւն մը չկրնար ստա-
նալ, ուստի աւելորդ սխալագրութիւն մը ըլլա-
լու է՝ ազգուած յաջորդ սի ժողաքս, Եւ նա-
խորդ զկառան, ձեւերէն:

38. Քարաղուակ Բ ՄՆ. ԻԵ. 12:

Զերբակալ առնէին որ- Զերբակալ արարին որ-
դին Յուղայ եւ առնալ զիքն Յուղայ եւ ածին
ածէին զնոսա ի կատար բարատացոյնն
քարապակիմ եւ անդ քա- եւ քարավէժ արարին
րավէժ առնէին զնոսա եւ սատակեցան
սատակէին:

Գերեցին որդիքն Յուղայ եւ ածին զնոսա ի
գլուխ քարանձաւին եւ գահավէժ առնէին զնոսա
ի ծայրից բարձուանդակին եւ ամենեքեան սա-
տակէին:

Քարաղուակ բառին իմաստն է ուրեմն սի քա-
րաժայու, կամ սի բարձրաւանդակ, բայց նայե-

լով ստորգաբանական կազմութեան ուղիղ է միայն վերջինը, իբր ուր եւ պատերէն բարդուած, “քարին ծայրը, բարձր տեղ, քերծ”:

39. ՔԵՒՐ-Ա ՄԻ. Ի. Բ. 17.

Նոյնպէս եւ շամիրոցն եւ նոյնպէս եւ մահանացն, տաշխցն ու մահանացն եւ նուիրասնուկեացն եւ ծաշակացն եւ ցացն եւ տաշտիցն ուկեմադմայիցն ուկոցն վկչիո վինաց եւ բաժակացն ու քեփուրացն եւ գրեկիուրն, կեղինաց՝ վկչիո իւրաքանչին եւ վկչիո ուկոյն եւ զարծածոյացն արծաթեղինաց՝ կացն արծաթեղինաց՝ վկչիո իւրաքանչիւր բաժակի:

Նոյնպէս եւ զարծաթեղինացն եւ զմահանացն եւ զմուիրանոցացն եւ զտաշտիցն ոսկեղինաց եւ զկիռոս ոսկուց եւ արծաթոյ եւ զտփոցն զիւրաքանչիւր ուրուք:

Այս երեք, իրարմէ բաւական տարբերող հատուածներուն համեմատութենէն կերեւայ որ ևէստր կը նշանակէ “բաժակ” ասիկա բան երբայեցի բառ մ’է, որ երբայական բնագրին նոյն հատուածին մէջ վեց անգամ կրկնուած է.

Հմանուות וհմորկות וհրշուות וհրշուրած

ולכפורי הוחב במשקל לכפוף וכפוף

ולכפורי הכספ במשקל לכפוף וכפוף

Յունականին մէջ ալ Կեֆօսրէ ձեւն ունի
բառս, ինչպէս կը նկատէ եւ բազմավէպ 1900,
էջ 122:

Չեռագիրներէն մին ունի “քեթուրայն եւ զքեփուր, ընթեբցուածը. այս անշուշտ սիսալ է, բայց անշուշտ բնագրին մէջ ալ կարելի չէ մէյ մը ևէտուր եւ մէյ մ’ալ ևէտուր գրութիւնը ընդունիլ. վերջինը իբրեւ հակառակ հայ լեզուի ուղղագրութեան՝ պէտք է ուղղել չէտուրն:



ՅԱԻԵԼՈՒԱԾ

Գրքոյկիս տպագրութենէն յետոյ ձեռքս
անցաւ Դուրեան Եղիշէ եպիսկոպոսի մէկ յօ-
դուածը՝ հրատարակուած Մասիս թերթին մէջ
(1900, էջ 515—519), “Մնացորդաց գիրքերու
նորագիւտ թարգմանութիւնը վերնագրով”:

Յօդուածս բաւական ընդարձակորէն կը խօսի
Մնացորդաց գրքին վրայ եւ կը քննէ զայն այլ-
եւայլ տեսակէտներով: Գիրքապատիւ հեղինակը կը
կասկածի Նորագիւտին լեզուն ոսկեգարեան ըն-
դունելու. այս մասին համարիս չենք իրեն: Ի
մէջ այլոց կայ նոր բառերու հաւաքում մը եւ
անոնց մեկնութիւնը, զոր անտես ընելու չեն ա-
նոնք որ այս նիւթով զազաղիլ կ'ուզեն: Թէ այս
հաւաքումը եւ թէ տրուած մեկնութիւնները մեր
գրքոյկէն դուրս բան մը գրեթէ չեն պարունակեր:
Յիշել պէտք է մայն լրէ ձեւին յաջող բացա-
տրութիւնը. Դուրեան կը մեկնէ զայն “լրացեալն
իմաստով՝ իրեւ բառացի թարգմանութիւն յու-
նականին:

* Հեղինակին անձանօթ մնացած է հայերէնագէտ
Ն. Մափի հատուածն „Новооткрытый армянский текстъ
«Паралитоменонъ» (Къ вопросу о переводахъ на армянскій
языкъ)՝ ի թերթին Կавказскій Вѣстникъ, Кн. XXV (1902),
Nr. 4, стр. 66—83,ուր ի նկատի անուած է միայն
թարգմանութեան գրական արժէքը:

ԽՍԲ. “ՀԱՅՆԴ”

ԱԶԳԱՅԻՆ ՄԱՏԵՆԱԳԻՐԱՆ

- Ա. Գայշէմքնարեան Հ. Գ. Վ., Ուսումնասիրութիւնը Լեհանայոց լատաստանագրոյն: 1. Պիշոֆ, Լեհանայոց հին իրաւունքը: 2. Գուշէր, իրաւունք Հայոց: 1890: Էջ 85+59: Փր. 1.25
- Բ. Մէկնէմիշնան Հ. Գ., Ազգաբանութիւն ազն. զարմին Ֆիզիանց: 1890: Էջ 50: Փր. 1.—
- Գ. Տաշեան Հ. Յ., Ազաթանգեղոս առ Գէորգայ ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ազաթանգեղոս գրոց: 1891: Էջ ԺԱ+159: Փր. 1.25
- Դ. Տան Դ., Արեւելիան Հայք ի Կուլուվինա: Թրգմ. Հ. Գ. Վ. Գայմիքնարեան: 1891: Էջ 79: Փր. —85
- Ե. Տաշեան Հ. Յ., Ուսումնասիրութիւնը Ստոյն-Կալիստենեան Վարուց Աղեքսանդրի: 1892: Էջ Դ+272: Փր. 3.—
- Զ. Տըվիկ Ա. Եւ Գ. Փիսոն, Ուղեւորութիւն ի Փոքր Ասիա: Թրգմ. Հ. Յ. Տաշեան: 1892: Էջ 82: Փր. 1.—
- Է. Մատոն, Ամառնային ուղեւորութիւնից ուշ ի Հայս: Թրգմ. Ռ. Անդիեան: 1892: 89: Փր. 1.25
- Զ. Գարիկ Ա., Նորագոյն աղբերք Մովսիսի Խորենացոյ: Հտ. Ա.: Թրգմ. Հ. Յ. Վ. Տաշեան: 1893: Էջ Ժ+51: Փր. 1.—
- Թ. Գայշէմքնարեան Հ. Գ., Պատմութիւն Հայ լրագրութեան: Հտ. Ա. 1794—1860: (1 լուսա-նկարով.) 1893: Էջ 232: Փր. 2.50

- Ժ. Կոնկրետ Փ. Ա., Քննութիւնք գրոց Դաւթի
Անյաղթի: Թրգմ. եւ յաւ. Հ. Յ. Վ. Տաշեան: 1893: Էջ Է+92: Փր. 1.25
- ԺԱ. Գովորիկեան Հ. Գ. Վ., Հայր յեղիսաբեթու-
պոլս Դրանիլուանիոյ 1680—1779: (1 զըն-
կատիպ.) 1893: Էջ Ժ+533: Փր. 4.50
- ԺԲ. Խաչաթեան Գ. Ի., Զենոռ Գևակ. Տամիմատական
ուսումնասիրութիւն: 1893: Էջ Զ+78: Փր. 1.—
- ԺԳ. Տէր-Մովսիսեան Փ., Հայ գիւղական տունը:
Թրգմ. Հ. Բ. Վ. Պիլէզիկման: (6 տիտղ. 55
պատկ.) 1894: Էջ Ը+103: Փր. 2.—
- ԺԴ. Գարիկ Ա., Նորագոյն աղքեռք Մովսիսի Խորե-
նացոյ. Հար. Բ. կամ Յամուած: Թրգմ. Հ. Յ.
Վ. Տաշեան: 1894: 80 Էջ ԺԱ+43: Փր. 1.—
- ԺԵ. Տաշեան Հ. Յ. Վ., Ուսումնասիրութիւնք հայերէն
փոխառեալ բառից: Ա. Հ. Հիւաշման, Սեմական
փոխառեալ բառեր հին հայերէնի մէջ: Բ. Գրոբէլ-
ման Կ., Յունական փոխառեալ բառեր հայերէնի
մէջ: Գ. Հ. Հիւաշման, Հայկական Յատուկ անուանը:
1894: Էջ Թ+145: Փր. 2.—
- ԺԶ. Տաշեան Հ. Յ. Վ., Մատենագրական Մամր
Ուսումնասիրութիւնք. Մամն Ա: Ա-Զ. Նեմիսիոն,
Պրոլետ Դիմոդոսո, Խոսրովիկ, Գիքչերձուածոց,
Պրոլետ եւ Սեկունդոս: 1895: Էջ ԺԲ+296: Փր. 3.60
- ԺԷ. Տաշեան Հ. Յ. Վ., Հայկական աշխատափրութիւնք
հայագէտ Պ. Քէթթէրի, ամիսոփուած եւ թարգմ.
ծանօթութեամբ: 1895: Էջ Թ+202: Փր. 2.5
- ԺԸ. Տիւրեան Կ., Սեւ ժովու ուսական եզերը: 1895: Էջ 92: Փր. 2.—
- ԺԹ. Գովորիկեան Հ. Գ. Վ., Դրանիլուանիոյ Հայոց
Մետրապոլիս կամ Նկարագիր Կերպա Հայուա-
ղաքի ի գիր եւ ի պատկերս: 1896: Էջ Թ+352: Փր. 3.60
- Ի. Տաշեան Հ. Յ. Վ., Ակադեմակետութիւն առա-
բնացու անվաւերական կանոնաց մատեսանք. Թրոլդ
- Յակոբայ առ Կողբատոս եւ Կանոնք Թագդէի:
1896: Էջ Թ+442: Փր. 6.—
- ԽԱ. Տումանէկ Վ., Սասոն եւ Ցիգրիսի աղքերաց
սահմանները: Պատմական եւ տեղագրական հե-
տազոտութիւն: Թրգմ. Հ. Բ. Պիլէզիկման: 1896:
Էջ Է+62: Փր. 1.—
- ԽԲ. Կարորիկ Ա., Աբգարու գրոյցը Մովսէս Խորե-
նացոյ Պատմութեան մէջ: Թրգմ. Հ. Գ. Վ.
Մէնէվիշեան: 1897. Էջ ԺԲ+107: Փր. 1.50
- ԽԳ. Յովանանէեան Հ. Ղ. Վ., Հետազոտութիւնք նախ-
նեաց ուսմորէնի վրայ: Ուսումնասիրութիւնք եւ
բարուածներ: Մամն Ա. Ռամզօրէն մատենագրու-
թիւնք: Տետր Ա: 1897, Էջ Ը+272: Փր. 4.—
- ԽԴ. Յովանանէեան Հ. Ղ. Վ., Հետազոտութիւնք նախ-
նեաց ուսմորէնի եւն: Տետր Բ: 1897: Էջ Ա-Ը+
273-522: Փր. 3.—
- ԽԵ. Գեղարկ Հ. Հ. Համառու պատմութիւն Հայոց: Թրգմ.
Հ. Գ. Վ. Գալէմբեարենան: Յաւելուած 1. Յանկ
Հայոց կոտորածներու առթիւ լոյս տեսած գրերու:
2. Գաւազանազիրը Կաթողիկոսաց եւ Պատրիար-
քաց Հայոց: 1897: Էջ Ը+130: Փր. 1.50
- ԽԶ. Մէնէվիշեան Հ. Ղ. Վ., Գիրը (կամ՝ յօդուած)
գրելու արուեստը: Յաւելուած՝ Գիրը կարգալու
արուեստը: 1898: Էջ Է+118: Փր. 1.25
- ԽԷ. Խաչաթեան Գ. Ի., Մ. Խորենացու Նորագոյն
աղքերների մասին քննադատական ուսումնա-
սիրութիւնք: 1898: Էջ Է+53: Փր. 1.—
- ԽԸ. Տաշեան Հ. Յ. Վ., Ակնարկ մը հայ հնագրու-
թեան վրայ: Ուսումնասիրութիւն Հայոց գրչու-
թեան արուեստին: (10 զնկատիպ պատկերով:) 1898: Էջ ԺԱ+202: Փր. 2.50
- ԽԹ. Դաղորաշեան Յ. Փ. Բիւզանդացի եւ իր պատ-
մութեան խարդախողը: Քննութիւնն Մ. Խորե-
նացու աղքերների մասին: 1898: Էջ Թ+175:
Փր. 2.50

- Լ. Մասերեաց Հ., Հայերէն բարբառախօսութիւն: Թրգմ. ի ոռևերէնէ Հ. Գ. Վ. Մէսէվիշեան: 1899: Էջ Է+26: Փր. -50
- ՀԱ. Քոսեան Հ. Յ. Վ., Հայր ի Զմիւնիա եւ ի ըրչակայս: Հատոր Ա. Զմիւնիա եւ Հայր. (պատկերազարդ:) 1899: Էջ ԺԲ+369: Փր. 5.-
- ԼԲ. Քոսեան Հ. Յ. Վ., Հայր ի Զմիւնիա եւ ի ըրչակայս: Հատոր Բ. Զմիւնիոյ վիճակին պիտառք բաղադներն եւ Հայր. (պատկերազարդ:) 1899: Էջ ԺԲ+161: Փր. 2.50
- ԼԳ. Գովորիկեան Հ. Գ. Վ., Հայր յԵղիսաբեթուաղլիս Դրամսիւնանիոյ. Բ. Հար. 1780—1825: 1899: Էջ Է+554: Փր. 5.-
- ԼԴ. Գագամեան Յ., Եւզոկիոյ Հայոց գաւառաբարբառը: 1899: Էջ Է+120: Փր. 1.-
- ԼԵ. Կարոիկին Ս., Հեթանոս Հայաստանի ութ մեհեաններն Ազաթանզեղոսի եւ Մ. Խորենացւոյ համեմատ: Թրգմ. Հ. Յ. Վ. Տաշեան (1 բարտէզով): 1899: Էջ 43: Փր. -70
- ԼԶ. Տաշեան Հ. Յ. Վ., Ժողովածոյք առակաց Վարդանայ, ըստ Ն. Մարի, տեղեկատութիւն իւրաղուածներ: 1900: Էջ ԺԱ+193: Փր. 2.50
- ԼԲ. Տաշեան Հ. Յ. Վ., Մատենազրական Մանր Ուսումնահրութիւնք. (տես ԺԶ:) Մանր Բ: Է-Ժ. Խիկար եւ իւր իմաստութիւնն, Ազաթառու եւ իւր Յորդարականք առ Յուստինիանոս, Թղթակցութիւն Արգարու եւ Քրիստոսի ըստ Նորագիւտ արձանագրութեան Եփեսոսի, եւ Գէորգայ Պիսիդեայ Վեցօթեայք: 1901: Էջ ԺԲ+384: Փր. 4.50
- ԼԸ. Տէր-Պողոսեան Գ. Ի., Նկատողութիւններ Պատմութեան մասին Պատմազրական եւ բանահրական ուսումնահրութիւն: 1901: Էջ Հ+110: Փր. 1.50
- ԼԹ. Վերէ Ս. Ա., Արարատը Ս. Գրոց մէջ: Թրգմ. Հ. Բ. Պիւզիկման: 1901: Էջ Ե+77: Փր. 1.-
- Խ. Մատաղեան Յովոսկի Վ., Ասորեստանեայ եւ Պարսիկ սեպազիք արձանագրութիւնք կամ որոնք Նախրի-Ռուբարտու աշխարհին պատմութեան կը վերաբերին: 1901: Էջ Հ+262: Փր. 4.50
- ԽԱ. Խաչաթ Առաջ Բագրատ, Հայ ժողովրդական դիւցանական վէպը: 1903: Էջ Հ+72: Փր. 1.-
- ԽԲ. Մէանվիշեան Հ. Գ. Վ., Արդի Եղուագիտութիւնը: Հար. Ա.: 1903: Էջ Հ+204: Փր. 3.-
- ԽԳ. Մարկկարտ Յ., Հայ Բղեաշխը: Թրգմ. Հ. Թ. Աէտիկման: 1903: Էջ 39: Փր. -75
- ԽԴ. Գեղցիկը Հ., Ազգանարութիւնք Բիւզանդեան բանականական գրութեան (1 բարտէզով): Թրգմ. Հ. Գ. Գարմանֆիլեան: 1903: Էջ Է+83: Փր. 2.-
- ԽԵ. Կիւշիկը Բ. Վ., Ժովք, Ժովք-Ցայ, պատմական եւ տեղագրական ուսումնահրութիւն: (1 բարտէզով): 1904: Էջ Հ+117: Փր. 1.50
- ԽԶ. Կիւշիկը Բ. Վ., Կոլտ Յովհաննէս Պատմարը. պատմազրական եւ բանահրական ուսումնահրութիւն: 1904: Էջ ԺԻ+227: Փր. 3.50
- ԽԵ. Պեղերսը Հ., Նպաստ մը Հայ. Եղուի պատմութեան: Թրգմ. Հ. Գ. Գարմանֆիլեան: 1904: Էջ Հ+87: Փր. 1.25
- ԽԸ. Տէր-Մկրտչեան Գ. Առ Աճառեան Հ. Յ., Քննութիւն եւ համեմատութիւն Եղնկայ Նորագիւտ ծենագրին: 1904: Էջ Է+105: Փր. 1.5
- ԽԹ. Գովորիկեան Հ. Գ. Վ., Հայր յԵղիսաբեթուաղլիս: Հ. Հար. 1825—1904: Էջ Ժ+658: Փր. 7.-
- Ժ. Շտրէկը Մ., Հայաստան, Բրդաստան եւ արեւմտեան Պարսկաստան բարեկական-ասորեստանեայ սեպազիքը համածայն: Թրգմ. Հ. Բ. Պիւզիկման: 1904: Էջ Է+222: Փր. 3.-
- ԺԱ. Խաչաթ Ենանց Գ. Ի., Հայ Արշակունիք ըստ Մովս. Խորենացւոյ, կամ նոր ուսումնահրութիւններ Մովս. Խորենացւոյ մասին: Թրգմ. Արմէն Ս. Սիմոնեանց: 1906: Էջ Հ+124: Փր. 1.50

ԺԲ. Պեղերսըն Հ., Հայերէն եւ դրացի լեզուները:
Թրգմ. Հ. Թ. Կէտիկեան: 1907: Էջ ԺԱ+257:

Փր. 5.—

ԺԳ. Հիւրշման Հ., Հին Հայոց տնկույ անունները:
Թրգմ. Հ. Թ. Պիլէպիկծեան: 1907: Էջ ԺԶ+443:

Փր. 7.—

ԺԴ. Պեղերսըն Հ., Հին հայերէնի ցուցական դերանուն-
ները: Թրգմ. Հ. Թ. Տաշիան: 1907: Էջ Հ+90:

Փր. 2.—

ԺԵ. Գայշեմքեարևան Հ. Գ. Վ., Կենսագրութիւն
Սարգսի Արքապիկոպոսի Սարաֆեան եւ ժամա-
սակին հայ կաթողիկեաց: 1908: Էջ ԺԳ+433:

Փր. 7.—

ԺԶ. Ամառեան Հրաչեայ, Հայերէն նոր բաներ
նորագիւտ Մնացորդաց զրոց մէջ: 1908: Էջ 38:

Փր. —.60



— 6 —

24. Լառ:

... Որդի (Աստուծոյ), որ յաստուածութեանն
դահս ընդ նմա վայելելով, ի վերնոցն զօրութեանց
երկրպագեալ, աղքատացաւ վասն մեր, եւ եղեւ
լու հօր մինչ մահու եւ մահու խաչին: Տիմոթ.
Էջ 161:

Լուս լինել «մտիկ ընել, հնազանդ գտնուիլ».
Կը նշանակուի նաեւ Առձ. Բառարանի մեջ՝ «լսել
ու հասկնալ» իմաստով: Ու մասնիկը կը գտնենք
նաեւ այլուր. ինչ. հարու, կծու, աղու եւն: Հմատ.
նաեւ թիւ 61 «Նկանել».

25. Լուսածել:

... զկաղս բժշկելով եւ զրորոսու մաքրելով,
վկոյրս լուսածելով եւ զմեռեալու յարուցանելով...
Տիմոթ. Էջ 257:

Լուսածել «կոյր աչքը բժշկել»:

26. Խաղճունի:

... ջեղք եւ երակք եւ միս եւ ոսկերք եւ
միզն եւ հադադապահք եւ յօդք եւ խաղճունք...
Էջ 324:

Հատուածու Ոսկերերանէն է, որ Ոսկեդարեան
թարգմանութեան: մեջ հետեւեալ ձեւն ունի.
... Ջեղք, երակք, մարմին, ոսկերք, նեարդք,
չնչերակք, յօդք, իտաղիուղնչն, (Էջ 447): Ասկէ
կ' երեւայ որ իտաղնուն+ եւ իտաղնուուն+ հոմանիշ են
«աճառ», կռճիկն նշանակութեամբ: Ասոնց հետ կը
համեմատուին նաեւ իտաղնուն+ կամ իտաղնուն+
«մկանունք» նիւս. կազմ. իտաղնունէլ «թերամարս
կամ անմարս» նիւս. կազմ. բոլորին արմատն է
իտաղն. ասկէ կը տեսնուիր իր իտաղնուն+ աւելի ուղեղ
ձեւ է քան թէ իտաղնուն+ կամ իտաղնուն+:

27. Խայտաղան:

Մի խայտաղան ոչ է ի Գաղամար եւ կամ բժիշկ ոչ է անդ . ընդէ՞ր ոչ վերելեաց բժշկութիւն գտներ ժողովրդեան իմոյ : Տիմոթ . էջ 281 :

Հատուածս առնուած է Ա . Գրքէն (Երեմ . Ը: 22), որ Եօթանասնից Թարդմանութեան մէջ հետեւեալ ձեւով է . “Միթէ գեղ ոչ գուցէ ի Գաղամար, կամ բժիշկ ոչ կայցէ անդ . ընդէ՞ր ոչ եղեւ բժշկութիւն զստեր ժողովրդեան իմոյ : Այս համեմատութենէն կերեւայ որ խայտաղան կը նշանակէ “գեղ” :

Հայերէնի մէջ ունինք խայժղան ձեւ մը՝ որ կը մեկնուի “խանձիլ, խանձած լաթի՝ աբեթ պատրաստելու կամ վէրք փաթթելու համար”, Աստկ . : Աստի խո խայտաղան ասոր հնագոյն ձեւն է : Խայր եւ խայժմիեւնոյն արմատներն են . հմտ . Խայր “խատուտիկ, պիսակաւոր” Ծն . Լ . 33 եւ խայժիլ “խաղղին հասունալով կարմրիլ սկսիլը Ամովս թ . 13, խայժուր, պիսակաւոր” Ասկ . Տիտ . Եւն : Աստ այսմ խայր = խայժ արմատին նախնական նշանակութիւնն է “խանձիլ, կրակին կամ տաքութեան առջեւ կարմրիլ” : Խայժղան բառին մէջ (= *խայժաղան) և ինկած է յետին ժամանակի ձայնափոխութեան օրէնքով . (աղան մասնիկը կը դանենին նախ- դառին մէջ :

28. Խոշտալ:

Այս բառին համար ոսկեղարեան գրականութենէն մէկ վկայութիւն միայն ունինք . “Խոշտացար կաղացաք, Կոչ . Բ . : Սակայն այս վկայութիւնն ալ այնպէս անորոշ է, որ բառին թէ ձեւը եւ թէ նշանակութիւնը տարտամ կը մնայ : Խոշտացար ձեւը կրնայ տալ թէ խոշտամ եւ թէ խոշտամ ներկայ մը . ասոր համար ալ “Կոր Հայկ . Եւ Առձ . Բառ . կը նշանակեն կրկին ձեւերը : Յոյն օրինակը մեր վկայութեան դէմ կը հանէ միայն սկալ եղաք ու :

որով խոշտացար բառը առանց բացատրութեան կը մնայ :

Տիմոթէոսի մէջ երկու անդամ կը պատահնքը բառիս, էջ 135: Հսո նախ մէջ կը բերուի Ծննդ . ԼԲ . 24, 30—31 համարներէն հատուածմը՝ Յակոբի մենամարտութեան վրայ, երբ Յակոբի ոտքին ջղերը կը պրկուին եւնա կը սկսի կաղալ, “իսկ Յակովը կաղապը բարձիւն իւրով”, (Եօթանասնից Թարդմանութեան մէջ “եւ նա կաղայը երթայր ի զատէ անտի”), : Քիչ մը վարը կըսէ Տիմոթէոս . “որպէս Յակովը խոշտաց բարձիւ իւրով . . . զայս կարծեմ զեկուցանել առ ի խոշտաց Յակովայ բարձիւ իւրով” : Ասոնց համեմատութիւնը այլ եւս կասկած չի թողարկ բառին նշանակութեան վրայ . իսկ երկու բայածեւերը (անկատար եւ անորոշ) կը ցուցնեն թէ բառիսներկան խոշտամ է եւ ոչ *խոշտամ :

Տիմոթ . էջ 142 ունի նաեւ բայիս անցողականը . “Մի երբեք վնորհուրդն խոշտացացեա” արիւն Աստուծոյ եւ ախտակրութիւն լսելով եւ մահ . մի ուրեք վայրածեսցիս այնպէս իբր Աստուծոյ խօսնակ, այլ անպատկառապէս եւ անյերկուաբար կեր զհացն, արք զարիւնն : Խոշտացացանել հսո կը նշանակէ “Խողճել, խարել, վախնալ, զգուշանալ”, բայց ըստ իս վերինին մէկ նոր առումն է միայն :

29. Խոսուութեան:

Զ’ ի ձեռն մարգարեիցն խոսուութեան նորալցեալ ուղեւորութեամբք ներմարմնական իւրոյ գալատեանն : Տիմոթ . էջ 237 :

Խոսուութեան նոյն է ընդ “խոսուութեան” :

30. Խըդոյն :

Զի մանկանց եկեղեցւոյ յայտնիս կացուցուկք ծածկեցելց վկասակարութեանն, առ սպանումն անձանց վկարամանկութիւնն, առ ի յոչ դոք ըն-

գունակ կամ աշակերտ սատանայական իրացոյն (թ) եղանիլ, այդ իւրաքանչիւր ոք փախնուլ ի սատակիչ նոցայն վարդապետութենէ։ Տիմոթ. էջ 36։ Խրտոցն սեռական ձեւ է. ուստի ուղղականը կրնայ ըլլալ իւրո, իոռ-րո, իւրի կամ իրո-ր, հաւանաբար “աղանդ”, մոլորութիւնն նշանակութեամբ։ Բայց կրնանք նաեւ ուղղել իրատոցն “կըթութիւն, դաստիարակութիւն, խորհուրդն նշանակութեամբ։

31. ԾԱԼ:

Այս ձեւը գոյութիւն ունի միայն անծելի աշանցին մէջ, “առ մեծագոյն մտահաճութիւն հիմնացելոցն ի վերայ անծելի վիմին ուղղափառի հաւատոյ եւ առ պատկառութիւն նախասացելոց աղանդոցն”։ Տիմոթ. էջ 281։

Կը նշանակէ “անխախտելին”։ Առձ. Բառ. ունի արդէն նվազ “խախտիլ” հետաքրքրական ձեւը։

32. Կաղաղանալ:

Եւ ի վերայ մանանց ծովու ճեմեալ՝ ոտիցն ոչ գնացելոց, իսկ զիրհակացն այտմունս վերասաստերով մրգին հարականալ, աներկբայապէս է Աստուծոյ (գործ)։ Տիմոթ. էջ 93։

Կաղաղանալ կը կազմէ լծորդ եւ հոմանիշ ձեւ մը խաղաղանալ բառին. ի եւ ի ձայներուն լծորդութեան համար կան դեռ ուրիշ մի խումբ օրինակներ, որոնց վրայ տես ՀԱ. 1909, էջ 159—160։

33—36. Կարառոր, հարառորել, հարառորութոյն, հարառութեան:

Այս բոլորը կ'ածանցին կար “ոյժ, զօրութիւն, կարողաթիւնն արմատէն. ահա ասոնց վկայութիւնները”։

1. “Առն հարառորի բանիւք եւ գործովք . . . այր ըստ ծշմարտութեան իարառոր եւ փրկանիչ գոյր իսրայեղին”։ Տիմոթ. էջ 234։ Ասիկա կ'ակնարկէ Ղուկ. ԻԴ. 19 “այր մարդարէ, հզօր արդեամբք եւ բանիւք առաջի Աստուծոյ եւն հատուածը”։

Կարառոր կը նշանակէ “ուժեղ, զօրաւոր”։

2. “Յայնժամ իարառորութոյն զանձնն գտանեին եւ քաջազդագոյնք առ վասն Քրիստոսի պատերազմն եւ ուժեղագոյնք”։ Տիմոթ. էջ 250։

Կարառորութոյն “աւելի ուժեղ, հզօր”։

3. “Եկիջուցին զիրառութեան հրոյ, փախեան զրերանս արոյ, իարառութեան ի տկարութենէ. զի յորժամ տկարանային ի հալածմունս, յայնժամ կարաւորագոյն զանձնն գտանեին”։ Տիմոթ. էջ 250։

Կարառորիւ “ուժ առնել, զօրանալ”։

4. “Խաչեցեալ ահա ի տկարութենէ, իսկ կեցեալ է իարութեան աստուածայնույ”։ Տիմոթ. էջ 258 (Հմմտ. Բ. Կոր. Ժ. Գ. 4. զի թէպէտ եւ խաչեցաւ ի մերմէ տկարութենէ, այլ կենդանի է զօրութեամբն Աստուծոյ)։

“Քանի ոչ մարդոյ հնազանդին երկնային պետութիւնք եւ իշխանութիւնք եւ իարութեան, այլ Աստուծոյ”։ Տիմոթ. էջ 268։

“Հոգին Սորբ վերեկեսցէ առ քեզ եւ կարութեան Բարձրելոյն հովանացի քեզ”։ Տիմոթ. էջ 269 եւ 292. (Հմմտ. Ղուկ. Ա. 35. Հոգի սուրբ եկեսցէ ի քեզ եւ զիրառութեան Բարձրելոյ հովանի լիցի ի վերայ քո)։

Ուրիշ վկայութիւններ տես էջ 235, 236, 237, 250, 324 եւն. Ասոնցմէ պարզ է որ իարառութեան “զօրութիւն”.

37. ԿԷՆԱՆ:

Թագաւորք երկրիս յումէ աւնուն զհարկու կամ զիւնան, յորդւոց իւրեանց, եթե յօտարաց։ Տիմոթ. էջ 289։

Հատուածս առնուած է Ա. Գլըհն (Մատթ. Ժկ. 24), որ Եօթանանից թարգմանութեան մէջ հետեւեալ ձեւն ունի. “Թադաւորը ազդաց յումք առնուն զհարկս կամ զհասն, յօրդւոց իւրեանց թէ յօտարց, Յունարէն բնադիրը նյոն տեղը՝ համաձայն Տիմոթէոսի՝ այսպէս կ'ըսէ. “օ՛ Յասւլէ՛ տէշ շնչ ձան ձան տիւան լամբանուսւ տէլի դ' շինոս; ձան տան անտան, դ' ձան ձլլուրիան; Ասոց համեմատութենէն կը տեսնուի որ իւնոն յն. շինոսւն ձեւէն փոխառեալ է՝ “հաս, հարկ, տուրք նշանակութեամբ (ուղականը շինոսօց, լատ. confessus):

38. Համարդուան:

Ո՞չ բեւր զանազանութիւնը ի մարմի՛ ձեւոցն, մեծութեանցն, որակութեանցն, գրութեանցն (տպուած է “կրութեանցն”), կարութեանցն, յարմարանացն՝ չիդք եւ երակք եւ միս եւ ոսկեքք եւ միզն եւ նադադուպունէ եւ յօդք եւ խաղճունք, եւ ոքքան այդք այցին յորովք ճշգրտաբանեն մանկունք բժշկացն: Տիմոթ. էջ 324:

Կը դանուի Ոսկեբերանիէն առնուած հատուածին մէջ, որուն Ոսկեգրեան թարգմանութիւնը հետեւեան է, “Ո՞չ ապաքէն իսկ բեւր որոշունք են ի մարմի՛, ձեւոց, մեծութեանց, զօրութեանց, գրութեանց, ուժոյ, յարմարութեանց. չիլք, երակք, մարմին, ոսկեքք, նեալուքք, նվէրակի, յօդք, խաղճախուղճք, եւ որչափ այլ ինչ քան զնոյն ճշգիւ համարին արուեստագէտք բժշկաց” (Ոսկ. էջ 447):

Համարդուան կը նշանակէ ուրեմն “շնչերակ”: Բառիս հետ հոմանիշ է շնչառան, որ Տիմոթէոսի մէջ՝ նյոն էջ, քիչ մը վարը յիշուած է՝ հետեւեալ ձեւով. “Ի՞ր խոնաւն եւ փողոքն եւ չոր եւ իուլը մածանի ոսկըն. իբր ի չերմ եւ խոնաւ միացեալ,

իբր ի ցուրտ եւ կ փողոք չիդն, իբր ի ցուրտ եւ ի խոնաւ շնչառան: Ոսկեգրեան թարգմանութիւնը նյոն տեղն ունի. “Զիարդ որ խոնաւն է եւ լոյժ եւ ցամաք եւ ցուրտ՝ մածնու լինել ոսկը. որպէս շերմն եւ խոնաւն միացեալ, զիարդ ի ցուրտ եւ կ լոյժ չիլք, որպէս ի ցուրտ եւ ի խոնաւ փողոն: (Ոսկ. էջ 447): Շնչառան բառին դէմ հոս գրուած է չող, սակայն ասիկա ըստ իս յետին սրբագրութիւն է, ինչպէս եղած է նաեւ Ոսկեբերանի նախորդ վկայութեան մէջ, ուր ծանօթ երեք ձեռագիրներէն երկուքը՝ հակառակ յօնականին ունին փող (Հմտ. էջ 447 գրուած ծանօթութիւնը):

Վերի վկայութիւնը երկու ուրիշ նոր բառեր ալ երեւան կը հանէ. այն է փողոք “լոյժ”, եւ իուլը “ցուրտ”, որոնք նոր առումներ միայն ըլլալով՝ առանձնապէս յիշել հարկ չհամարեցի:

39. Համարդուան:

Արեգակն խաւարեցաւ, վարագոր ի բաց պատառեցաւ եւ երկիր սասանեցաւ եւ վէմք հերձան. եւ պարզաբան ասել, ամեն արարածս քստմնեաց, զայրակցեալ օրինակ իմն զնամարդուցն ի փայտի բեւեռեալ զարարիչն ամենայնի: Տիմոթ. էջ 103:

Կ'երեւայ թէ բառս հասկնալու է զնամնայակեւոցն. որով հատուածը կրնայ թարգմանութիւն այսպէս. “... բոլոր արարածները քստմնեացն իբր թէ զայրանալով անոնց դէմ որ համարձակած էին փայտի վրայ բեւեռելու ամէնուն արարիչը”:

40. Հայանաւ, հայութիւն:

Հայ արմատը որ ծանօթ է մեզ “կախարդութիւնն իմաստով, Տիմոթէոսի մէջ շատ տարբեր նշանակութիւն ունի: Բազմաթիւ վկայութեանց մէջն կը յիշենք հետեւեալները.

Նորին (Երանելւոյ կիւրղի եպիսկոպոսապետի) ի մեկնութենէ Հմայունն. էջ 93:

Բաւականացելոց սրբոյ հմայուննեանն երեքարիւրոցն եւ տասնեւութից, կարդալ առ ի գիտութիւն եւ հաստատել ուղեղ եւ փրկականաւ հաւատով. էջ 152:

Իսկ մեկնութիւն բարեպաշտ նախանձյ փրկական հմայուննեան փափազօղայն զմոտածութիւն (գրեալ կիւրղի Աղեքսանդրացւոյ). էջ 162:

Վասն սահմանելոյ զնոսս յԵփեսոս՝ մի իշխել ինդրել կամ աղանդել աւելի ինչ ի սահման հաւատոց, բայց սրբոյ հմայուննեանն երեք հարիւր եւ ութետասնից սրբոցն հարանց. զայս ոչ անուանելով, վասն զի հմայուննեանն կամ զարբոց հաւատ նորոգեցին. էջ 163:

Նորին ի մեկնութենէ սրբոյ հմայուննեանն. էջ 168:

Քանզի ոչ սուրբ գրութիւնն ձառապէս եւ ինքնաբառութեամբ նղովեաց զնախասացեալոն, եւ ոչ սրբոցն հարանց հմայուննեան. էջ 184:

Մատնի (Յիսուս) Պիղատոսի իբր մարդ, այդ հմայունը սորա կիոջն, քանզի Աստուած եր. էջ 229:

Ամենեքեան իսկ հարբն մեր եւ եպիսկոպոսն . . . յԵփեսոս . . . սահմանեցին ոչ ումեք արժան գոլ յաւելուլ ինչ սրբում հմայուննեանն. էջ 252:

Զի ոչ պարտ սահման միւս հաւատոյ ընդունել, քան յԵրեք հարիւր տասն եւ ութիցն սուրբ հմայուննեանն, որում եւ հետեւեցան սուրբ հարբն. էջ 253:

Ի՞ր եղբայր մեզ հմայեցաւ, այդով եւ օտարաւ քան զմերս վարեցեալ մարմոնլ. էջ 279:

Քանզի անյեղի բանին բնութիւն. եւ եթե հմայեցաւ մեզ եղբայր, իբր Մէնածնի ունի փառս. էջ 297:

Ասոնց մէջ կախարդական իմաստի նշոյն անգամ չկայ. այլ ընդհակառակը գործածուած են սուրբ բաներու համար. հմայուննեանն կամ հմայուննեան կը նշանակէ Ս. Հարց գրուածքու, իսկ հմայէլ ատելեամբ երեւիլ, մէկուն յայտնուիլու. Տես նաև վարը նշոյնուրուննեան:

Այս երկու նշանակութիւններն ըստ իսաւելի հին ու աւելի նախնական են քան կախարդութիւնը եւ ցոյց կուտան վերջնիս ծագման ձանապարհը: Հմայուննեան՝ պարզապէս գրութիւն, իմաստն ուներ նախնական յետոյ միայն յատկացուեցաւ կախարդական գրութեանց, ինչպէս կը ցուցնէ հմայեակ բառը՝ կախարդական բժժանք, պահպանակի, համայիլ, նշանակութեամբ. ասիէ ետքն ալ պարզապէս կախարդութիւնն է: Հմայէլ մէկուն յայտնուիլու նշանակութիւնն ալ գիւթական կամ կախարդական կանխատեսութեան նախանշանակութիւնն է:

Մէր հմայեակ բառին հետ այս տեսակէտով համեմատելի է արաբ. حِمَاءْ համալ որ կը նշանակէ հմայական պահպանակ, amulette, բայց Արարատեան քրդերու բարբառին մէջ (կմայլ) առած է կրօնական գիրք նշանակութիւնը:

41. Հբան:

Եւ որպէս ասաց յԵլմն. Զենցեն զնա առերեկու. զայս յայսմ տեղով սարասեաց ասելով՝ ի մէջ երեկորնայ, վասն զի ոչ ի կատարելոյ, եւ ոչ ի ծայր երեկորին, այդ ի միջոցի հրաժնին ախտականն զենանիւր, զի ի նման տօն անխմորիցն կոչեսցի հինգետասաներորդն եւ գիշերոյն անդէն մտելոյ ուտից: Տիմոթ. էջ 320:

Առձեռն բառարան գիտէ բառս հրաժն+ ձեւով՝ առանց վկայութեան եւ աերեկոյեան նախաճաշիկ, նախընթրիք, նշանակութեամբ: Արդի

դաւառականներէն ունինք հրամայ՝ Աշոյ բարբառով
“երեկոյեան նախընթրիք, արեւելեան ժամը իննին
ժամանակները”, Խիանի բարբառով “ձաշ, կէս-
օրուան կերակուրը”, հրամայ՝ Նոր-Բայազիդի են-
թաբարբառով “ճաշէն ետքը եղած ժամանակը”.
Nachmittag.

Առձեռնի տուածը յոգնաձեւ է. Ծիմոթէոսի
հրամինն սեռականը՝ կ'ենթադրէ ուղ. հրամէն, որ
հայ լեզուի ուղղագրական օրէնքներուն աւելի
համաձայն է քան հրամէն-:

42. Պէստի:

Սփածանի ղղւնարին եւ լուանայ զոտս իւրոցն
ծառայից. Տիմոթ. էջ 227:

Մեր ղղւնարի բառն է եւ ուղղակի փոխ առ-
նուած է յն. լենտօն հոմանիշէն:

43. Պէստի:

Եւ հաւանեցան հետեւել վարդապետու-
թեան սրբոցն հարանց եւ խոստովանեցին մի գոլ
ընութիւն Աստուծոյն Բանի մարմնացելոյն. Եւ
ընկալեալ եղեն ապաշխարելով ի ժողովշն որ
յԵփեսոս: Եւտիւքս իսկ ի ձեռն տալով լը-բէրլան
ժողովշն, երդնլով ի ձեռն ղիբէղլան զսրոյ Երրոր-
դութենէն հաւանել վարդապետութեանց սրբոցն
հարանց, ընկալեալ եղեւ եւ սա: Տիմոթ.
էջ 146:

Լուսանցքին վրայ մեկնուած է բառու “ձեռ-
նարկ”, փոխ առնուած է յն. ձիթէլլօն հայցական
ձեւէն, որ լատիներէն libellus “գրքոյկ. 2. գրու-
ածք, գրութիւն. 3. առնակ, յայտարարութիւն,”
բառին առագարձութիւնն է: Ըստ այսմ ուղիղ
ձեւ է ղիբէղլան:

44. Առնիսութել:

Ո՛չ միայն իսկ հաւատոյ յառաջ գալ ոչ
կամեցան, այդ եւ պատրութիւնս գտին եւ չարա-
գործութիւնս մանկաւորեցին եւ ստեղծին յիմարս
եւ անուսմունս խնդիրս առ ի մոլորութիւնս բազմաց:
Տիմոթ. էջ 158:

Իսկ նղովեալք զրպարտեն զնդովիչսն զնոսա-
զսուրբս զհարսն մանկաւորեցին, զի հաւանեցուցեն
զպարզագոյնսն: Տիմոթ. էջ 185:

Առնիսութել “խաբել, նենդել, խարդախել”,
մանկաւորեցին “խաբեբայութեամբ”:

Առնիսութել ձեւ մը գործածուած կը գտնենք
նաեւ Եւագր. իզ, բայց այնակս՝ որ յայտնի չէ թէ-
մանկաւորեց բային ներկ. եղ. Երրորդ դէմքն է, թէ
մանկաւորեց (ստորոգելի եւ էական բայ): Տիմոթէոսի
առաջին վկայութիւնը կը հաստատէ բային դոյու-
թիւնը:

45. Սեւիւլ, Թւիւնի-նի-ն:

Հայերէնի մէջ այս բառերը ծանօթեն “թոյլ,
թուլանալ”, նշանակութեամբ. Տիմոթէոս ալ գի-
տէ այս նշանակութիւնը (ինչ. էջ 248. Քանզի
ուսան ի Քրիստոսէ ոչ մեղկանալ ի փորձութիւնս,
այդ հսկել եւ աղջել). բայց տարբեր իմաստով
կը գործածէ հետեւեալ վկայութեանց մէջ:

Սա զմելս մեր բերէ եւ յաղագս մեր վշտա-
նայ. Եւ մեք համարեցաք զնա գոլ ի ցաւս եւ ի
վերս եւ ի հիւանդութեան. իսկ ինքն վիրաւորեցաւ
վասն մեղաց մերոց եւ մեղիւցեալ է վասն անօրենու-
թեան մերոյ. Տիմոթ. էջ 29: Կոյնը երկրորդ ան-
գամ էջ 275 “... եւ մեղիւել է սակս ամպարշտու-
թեան մերոյ:” — (Հատուածս առնուած է Եսայեայ
ԾԳ 4—5 համարներէն, որ մեր թարգմանութեան
մէջ այսպէս է. Կա զմելս մեր բառնայ եւ վասն մեր
չպաշարի, եւ մեք համարեցաք զնա ի ցաւս եւ ի

հարուածս եւ ի չարչարանս իբրեւ յԱստուծոյ :
Բայց նա վիրաւորեցաւ վասն մեղաց մերոց եւ
ուսուժեցաւ վասն մերոց անօրէնութեանց) :

Մարդ ի հարուածս ելով եւ գիտելով բերել
մեղիունիւն . Տիմոթ . էջ 29 : Կոյնը էջ 275 քիչ
մը տարբեր ձեւով . Մարդ ի հարուածս ելով եւ
գիտակ բերել մեղիունիւն : « Կոյնը կ'ակնարկէ նաեւ
“իսկ Յիսուս Քրիստոս կրեաց , եւ կրեալ կեցոց
զմեզ . Հնեցաւ գիտակն բերել զմեղիունիւն » . Տի-
մոթ . էջ 79 : — Բոլորն ալ առնուած են Խսայի
ԾԳ . Յ Համարէն , որ սապէս է մեր թարգմանու-
թեան մէջ . « Այս մի ի հարուածս , եւ գիտէ
համբերել շատոց » :

Ետ նոցա իշխանութիւն ոգւոց անմաքրոց ,
իբր զի հանել զնոսա եւ բժշկել զամենայն հիւան-
դութիւն եւ զամենայն մեղիունիւն . Տիմոթ .
էջ 286 : Ասոր հետ հմտ . էջ 24 « բժշկելով զա-
մենայն հիւանդութիւնս եւ զամենայն մեղիունիւն
եւ կենագործելով զմեռեալս » : — Առնուած է
Մտթ . Ժ 1 Համարէն , որ մեր օրինակին մէջ
սապէս է . « Ետ նոցա իշխանութիւն այսոց պղծոց
հանել զնոսա եւ բժշկել զամենայն ցաւս եւ զա-
մենայն հիւանդութիւնս » :

Այս բոլորը կը ցուցնեն որ մեղիունիւն կը
նշանակէ « ցաւ » , մեղիուն « ցաւ քաշել » , ցաւ կրել » :
Նշանակութեան եղանակաւորման համար հմտ .
արեւելեան հայերէնի նոյն էտ « տկար եմ , քիչ մը
հիւանդ եմ » ձեւը : Ստրկական հետեւողութիւն է
յն . բալախօ « թուլութիւն ; մեղիութիւն » , բալա-
խօ « մեղիանալ , թուլնալ » բառերուն , որ գոր-
ծածուած են յոյն բնագրին համապատասխան
տեղերը :

46. Յամ:

Հաւատարիմ իսկ եւ բարեպաշտ եւ նախանձ
բարեպաշտութեան ունելով զՄարկիանոս , զե-

ղեալն թագաւոր , վերաբարողէն . յամը եւ հազիւ
յԱստուծոյն զթագաւորութիւնն վիճակեալ ...
Տիմոթ . էջ 150 :

Յամը բառը՝ որ իր ծանօթ նշանակութեամբ
չի յարմարիր հոս , լուսանցքին վրայ մեկնուած է
“երեկոյ” : Այս նշանակութիւնը կը հաստատէ
քանի մը տող վարը՝ նոյն խօսքին երկրորդ կրկնու-
թիւնը , ուր այս անգամ յամը բառին տեղ երեկոյ
ձեւն է դրուած . այսպէս . « մինչ զի երեկոյ եւ հազիւ
Մարկիանոս թագաւորեաց » :

47. Յամէլ:

Տիմոթէոսի մէջ այս բայը երկու վկայու-
թեանց մէջ երկու տարբեր նշանակութեամբ գոր-
ծածուած է : Առաջինն է էջ 271 . « Քանզի ասաց
ուրեմն Փրկչին աշակերտ յաղագս ասացելոցն ի
սրբոց մարգարեիցն՝ յաղագս ամենեցուն մեր
Փրկչին Քրիստոսի , որ այժմ յայտնեցաւ ձեզ
ի ձեռն աւետարանելոցն առ ձեզ չողւով Սրբով ,
առաքելոյ յերկնուստ , յոր ցանկան հրեշտակք
յարէլ : Քանզի եւ որպէ յարեցան՝ զմեծն բարե-
պաշտութեան խորհուրդ իմացեալք , յորդամ
ծնաւ ըստ մարմնոյ Քրիստոս , ... ասեին . Փառք ի
բարձունս Աստուծոյ » :

Հաստուածիս մէջ ակնարկուած առաքելական
խօսքն է Ա. Պետր . Ա 12 , որ մեր թարգմանու-
թեան մէջ հետեւեալ ձեւն ունի . « Որոց եւ յայտ-
նեցաւ իսկ . զի ոչ թէ անձանց , այլ մեզ մատա-
կարարք լինէին , նոցին՝ որպէ այժմ պատմեցան ,
այնոքիւք որպէ աւետարանեցինն ձեզ Հոգւովն
սրբով որ առաքէրն յերկնից , ուր շանկային ուեսանել
գոնեաց ընդ ալոց Հրեշտակէն : Վերջին ստորագծեալ
մասը յունարէնին մէջ աս ձեւով է . ուստի ձ էլու-
թմունութեան այշէլու ուրախնիքաւ . Ըստ այսմ յամէլ
կը փոխանակէ հայերէնի ուեսանել ընդ ալոց ձեւը ,

բայց իմաստով անկէ բոլորովին հեռու, թարգա-
մանութիւնն է յն. παραχύφατ ձեւին, որ կը նշա-
նակէ 1. ծովիլ կարկառիլ բանի մը նպական հա-
մար. 2. ծածուկ նայիլ, ծկլալ. 3. հարեւանցի
ակնարկ մը նետել:

Երկրորդ վկայութիւնն է էջ 99—100, որ
կըսէ. «քառաօրեին ահա թաղման, արտաքս յառ-
նել առ հրաման ձայնին. կամ զփայտէ յարէլ եւ
ի տուրնջենէ ի գիշեր փոխել զտառս (իմա զտա-
ռերս) ամենայն. : Հոս յարէլ կախուիլ, նշանա-
կութիւնն ունի: Այս բառիս համար հրատարա-
կիչները սա ծանօթութիւնը կուտան թէ լու-
սանցքում մի անվերծանելի բառ, որի տառերն են
“խե . . . անպնդել”: Այս անվերծանելի բառը ան-
շուշտ յարէլ բառին մեկնութիւնն է եւ թուի թէ
պէտք է կարդալ «կախել անպնդեալ», այն է
«առանց կապուելու կախուիլ, գամուած ու կա-
խուած մնալ»:

48. Յերևանութիւն:

Քանդի այդ գոյութիւն Ագամայ՝ յերկու
ստեղծեցելոյ, իսկ այդ եւայի ի կողեւ եղելոյ, եւ
այդ Հաբեղի՝ զի չարէւալութենէ. Տիմոթ. էջ 192:

Ըստ իս բառին վրայէն նշելու է աւելորդ
Նախութիրը. յերէւալութենէ բացառական է Երէւա-
լութենին բառէն՝ որ թէեւ կաղմութեամբ քիչ
մը մութէ, սակայն յայտնի կ'երեւայ որ Երէն՝ «Եր-
կունք, տղաբերքի ցաւ», բառէն կաղմուած է եւ կը
նշանակէ «երկանց ծնունդ»:

49. Կախուի:

Ասէր Պետրոս թողեալ զամենայն եւ հե-
տեւեալ Որդոյ Մարգայ մետաստանիքն, եւ հարցա-
նէր՝ զի՞նչ վասն այսորիկ ձիրէ նոցա. իսկ Որդի

Մարգայ խոստացաւ նոցա վնախակէն եւ զգերակառան
ձիրելի հանդերձելում յաւիտենին: Տիմոթ. էջ 222:

Արհամարհեցան հարանցն աղանդք, առա-
քելական աւանդութիւնք անարգեցան, մանկա-
գունացն մարդոց գիւտք յեկեղեցւով քաղաքա-
ւորեն. արուեստաբաննեն այսուհետեւ, ոչ աստու-
ածաբաննեն մարդիկ. աշխարհի իմաստութիւն
վնախակէն բերէ, մերժելով զպարծանս խաչին:
Տիմոթ. էջ 255:

Նախուի կը նշանակէ «առաջնակարգ գիւրք
ընտիր պաշտօն»:

50. Կախուի:

Վնասամիտ ասեն զնեստորիս, իբր ոչ կարա-
ցեալ թաքուցանել զիւրեւ վնոցայն ամպարշտու-
թիւն, այդ համարձակութեամբ զնա քարոզել:
Քանզի ոչ իբր հերձուածող զիւրեանցն վարդապետ
այսպէս անուանեցին, այդ իբր ոչ զօրեալ նուազէլ
զըստինքեանն կեղծաւորութեամբ, որպէս եւ ին-
քեանք արարին: Տիմոթ. էջ 164:

Նախուի կը նշանակէ «ծածկել, թաքցնել»:
Տիմոթէս երկաբնակները նեստորի հերձուածին
համամիտ կը համարէ, ոս տարբերութեամբ միայն
որ նեստոր յայտնի համարձակութեամբ քարոզեց
թէ քիստոս մարդ է, իսկ երկաբնակները ծած-
կեցին: Երկաբնակները, կըսէ Տիմոթէսո, հեր-
ձուածող կոչեցին նեստոր՝ ոչ թէ անոր համար
որ իրօք հերձուածող կը համարէին զայն, այլ անոր
համար որ նեստոր չկրցաւ ծածկել այն ինչ որ իրենք
կեղծաւորութեամբ ծածկեցին:

51. Կերպական:

Էջ 264 Տիմոթէս մէջ կը բերէ Հռովմի Յու-
ղայ եպիսկոպոսապետին «Ներըշական թուղթ»-ը,
որ կը սկսի այսպէս. «Ամենայն ուրեք եպիսկոպոսաց,

բոլորական եկեղեցւոյ սիրելեաց եղբարց, Յուղիու՝
Տերամբ խնդաւ. Թուղթը հովուական կոնդակ
մ'է, որմէ յայտնի կ'երեւայ որ ներքշին լուղին
արդի աշխաբերական ի իմաստն ունի:

Բառական թարգմանութիւն մը յուն. εγ-κύκλιος.
“շրջաբերական” բառին: Ժ. Խմբ.

52. Ներսոյց:

Այդ եթ՛ ոչ աղանդաբար ասացան ի սրբոցն
հարանց, ոչ եւս հանդերձ նզովիւք սահմանեցին.
Քանզի զայս ուսան սուրբ հարքն յերանելոյն
Պօղոսէ առնել ներսոյց յաղածս հաւատոյն բանից
եւ ի սրբոցն հարանց, որքին նիկիա: Տիմոթ. էջ 183:
Ներսոյց կը նշանակէ “ընդունուած կամ
ընդունելի դարձած ճշմարտութիւն”, առնել ներսոյց
“ընդունիլ, ներս առնել, գրքի մը կամ դաւանու-
թեան մէջ մտցնել”:

53. Կհառ:

Դարձեալ ոչինչ նհար զնա եւ ի հանդիմու-
թեան եւ ի նմանութեան Հօր զԱսուածն բան
եւ ի մարդկութենէ իւրմէ չափոց ճանաչեմք: Տիմոթ. էջ 106:

Քանզի որպէս ի կուսական ապաւարտակացն
յառաջ եկեալ մարդ ոչինչ նհար Ասուած ի ձեռն
ճահագործութեանն ճանաչիւր. Տիմոթ. էջ 160:

Թեպէտ եղեւ մարմին, ոչինչ նհար է Ասուած. Տիմոթ. էջ 297:

Ասիցի արդեւք ոչինչ նհար ըստ նտանութեան
տնօրինութեանն: Տիմոթ. էջ 179:

Քանզի պահէ երկաքանչիւր բնութիւն
անհարաբար զինքեանն յատկութիւն: Տիմոթ. էջ 69:

Նհար “պակաս, թերին, անհարաբար “ան-
նուազաբար”, (երկրորդը պյապէս մեկնուած կը
գտնենք նաեւ լուսանցքին վրայ):

Հմմտ. ընդ-հար “տարբեր”:

54. Աներամիութեամբ:

Եւ ունակութեամբ առ մեզս հաւասարու-
թեան եղեալ (Քրիստոս) մարդ՝ զներմարդութիւն
իւր զներանձնաւոր եւ նաեւամիութեամբ:
Տիմոթ. էջ 31:

Ներսոյնաւոր բառարաններուն մէջ մեկնուած
է “շնչաւոր, նաեւամիութեամբ լուսանցքին
վրայ բացատրուած է “մեղաւոր”. սակայն այս
բացատրութիւնը ըստ իս սխալ է, իբրև հակառակ
ուղղափառ քրիստոնէական վարդապետութեան:
Քրիստոս՝ թէեւ մեզ հաւասար շնչաւոր մարդ-
գարձաւ, բայց մեր մեղաւորութիւնը չժառանգեց:
Կ'առաջարկեմ նաեւամիութեամբ բառամիութեամբ:
Առաջարկեմ նաեւամիութեամբ բառամիութեամբ:
Ապահովապէս նմանցուած յուն. ἔγ-νοος, ἔγ-νονς
“խելացի”, մոտացի, բանաւոր բատիմ:

55. Կշռնուորութեան:

... զայսոսիկ քարոզէ եւ ուսուցանէ եւ
աւանդէ, իբր ի բերան ստացեալ հաւատ առա-
քելական ձայնակից ելով նշռնուորութեան ինիկիա
մողովցին: Տիմոթ. էջ 259:

Լուսանցքին վրայ մեկնուած է բառս “հմայու-
թիւն”. սակայն սաիկա ոչ թէ “գիւթութիւն”,
կախարդութիւնն մտքով իմանալու է, այլ ինչպէս
վերը ցուցուցինք, “գրութիւնն իմաստով: Կշռնու-
որութեան գրութիւն, գրուածք, իմաստը կը
գտնենք նաեւ նշռնուորութեան գրել, բառին մէջ, զոր
ունի Առձ. Բառ...:

56. Կաշա:

Այս ձեւը բառական յաճախաղէպ գործա-
ծութիւն ունի Տիմոթեամի մէջ (Հմմտ. օրինակի
չոփաթիւն

համար էջ 236), փոխանակ ըստ լու նոց. թե եւ այս վերջնը առաջինէն շատ աւելի սովորական է իրեն:

57. ՇԵՂՁ:

Հպեցաւ ձեռամբ մարդկայնով առ շեղ Որդւոյ այրոյն ի քաղաքի կոչեցելում նային, եւ հրամայէ երիտասարդին մարդկայնով ձայնիւ եւ լեզուով եւ յարոյց զմեռուցեալն: Տիմոթ. էջ 222: Նայինի հրաշքին պատմութիւնը կը պատմէ Պուկ. էջ 11-17. մեր հատուածը կ'ակնարկէ յատկապէս հմ. 14, ուր մեր թարգմանութեան մէջ կ'ըսուի. եւ մատուցեալ մերձեցաւ է դադողն եւ որ բարձեալն տանէին՝ զտեղի առին. եւ ասէ. Պատանի դու, քեզ ասեմ, արի:

Ըստ այսօմ շեղ կը նշանակէ “դադաղ”:

58. ԸՆԱՊԴԱԿ:

Այս բառին վրայ տես վերը հայուսական (թիւ 38):

59. ՈՒՂԱՆԳԱԿԱՆ:

Քանդի ձեռն կնոջ ուղանցական հանդերձեալ, զմտածութիւն ծնելութեանն երեւեցուցանել: Տիմոթ. էջ 192:

Իմաստը մութէ է հատուածիս մէջ, որ առնուած է Բարսղի Ա. Հոգոյ ճառէն: Պր. Ա. Զամփնեան կը մեկնէ “ճամբորդ” (առնէ եւ անցանել բառերէն), իբր է յեւ ինո՞ւ՝ ուղանցական հանդերձեալ (եր լինել) “աշխարհ գալ, մարդանալ”:

60. ՈՒՂԱՐԴԱԿԵԼ:

Եւ զի յաղագս նորա ոչ ուղարձակացին, կաղանիսկ շաւզօք: Տիմոթ. էջ 135:

Ուղարձակէ “կաղին ոտքը բժշկութել, ուղլութել”:

61. ՈՒԿԱՆԵԼ:

Ի նմանութիւն մարդկան եղեալ եւ ձեռով գտեալ իբր մարդ, նուաստացոյց զինքն՝ եղեալ ունիանով մինչ մահու, եւ մահու խաչի: Տիմոթ. էջ 272:

Հատուածս առնուած է Փիլիպ. բ 7-8 համարներէն. “ի նմանութիւն մարդկան եղեալ եւ կերպարանօք գտեալ իբրեւ զմարդ. խոնարհեցոյց զանձն, լիեւ հնաւանդ մահու չափ եւ մահու խաչի, (յն. նույնու լսող):

Նոյնին տարբեր բառերով կրկնութիւնն է ապքատացաւ վասն մեր, եւ եղեւ լսու Հօր մինչ մահու եւ մահու խաչին. Տիմոթ. էջ 161. Հոս համապատասխան բառն է լսու, ինչպէս տեսանք վերը, թիւ 24:

Ունիանով լսող, հնազանդ, հլու, ձեւը կ'ենթադրէ եւ ունիանել “լսել, հնազանդիլ, բայց, որուն հականին է սուսանդինել:

62. ՊԱՐՊԵԼ:

Եւ մի ծախեսցի գարձեալ ձուկն ի բիւրուց մարմնոց, այդ պարպելու ի գլուցի դիցի այլն եւ մի որդունք եւ մի այդ ինչ վտանգեսցեն: Տիմոթ. էջ 323: Առնուած է Ոսկեբերանէն. ոսկեդարեան թարգմանութիւնն ունի նոյն տեղը. “այլ պատեալ ի տապանի այրն լինիցին” (Պոկ. էջ 446):

Պարպել “փաթթել, պատստել, ծրաբել,

63. ՊԱՐԺԱՐԵԼ:

Կամ եթ’ ոչ (տպուած է ոչ) վերծանեցէք յօրէնս, եթե ի շաբաթս քահանայքն ի քահանայարանին զշաբաթն պղծեն եւ անդադարելիքն են: Տիմոթ. էջ 287:

Հատուածս առնուած է Մատթ. քբ 5 համարէն. “կամ թէ չիցէ ընթերցեալ յօրէնս՝ զի ի

շաբաթս քահանայքնի տաճարին պղծեն զաբաթն
եւ անկոչ ենն . (յն . յ օնք ձնէրն անէրն առ էն գոմփ,
նու տօւ օս սաթթասու օն ի ըրդ էն տպ ի ըրդ տն սաթթատու
թթի լուսու, չան անաւու և ըսու ;)

Ըստ այս անդադասու էլ կը նշանակէ “անմեղ”
եւ է ստրկական թարգմանութիւն յն . ան-աւուս
հոմանիշին :

Առասանցքին վրայ բառու մեկնուած է “մեղա-
դրելիք”, որ յայտնապէս սխալ է :

64. Պարագի:

Եթր զքրիստոսի աշակերտ մաքրեցիր, ու առ-
ուցիւ ի բաց զերծո զ’ի ծննդենէն ծածկոյթ =
Տիմոթ . էջ 25 :

Պարագի “մաքրուիլ, որբուիլ .”

65. Զնէլ:

Այս բառը յայտնի է արդէն “ծեծել” նշա-
նակութեամբ, ինչպէս ունին Պիտ. Ոսկիփ. Նար-
այսպէս նաեւ Տիմոթ . “ջնեցաւ գիտակն բերել
զմեկութիւն” (էջ 79). զարածոցն որ ի ջնմանցն
զդացեալ (էջ 275) :

Սակայն Տիմոթէսու մէջ ջնէլ ուրիշ նշանա-
կութիւն մ’ալ ունի, որ մնաք հիմայ ականջը
ծակել, գէլ թուիլ, ականջին խորթ գալու ձեւերով
կը բացատրենք. “յորժամ . . . լուիցես մահ, մի
զարմասցիս. զի զիսաչեցեալն եւ զթաղեալն մի
ջնեցէ զսարանդ, իբր աստուածութեանն զայս
կրեցելց (էջ 116), միեւնոյնը երկրորդ անդամ
“զի յորժամ . . . լուիցես մահ, մի զարմանայցես,
զի զիսաչեցեալն եւ թաղեալն մի ջնիցէ զսարանն,
իբր աստուածութեանն զայս ախտակրեցելու” (էջ 132). Երկու տեղն ալ խօսքը Քրիստոսի Աս-
տուածոյ մահուան եւ թաղման վրայ է, որ ոշքրիս-
տոնէին համար խորթ գաղափար մ’է :

66. Ա-ԲԲ-ու:

Տիմոթ . էջ 318—322 բաղմաթիւ անդամներ
կը գործածէ սոբէտա, մուսաբար եւն ձեւերով՝ փո-
խանակ սովորական շաբաթ, մուշտացն եւն բառերուն.
այսպէ էջ 318 է սոբէտագում, սոբէտան, ի միասու-
բառում, էջ 319 սոբէտական, յառար սոբէտացն,
մուսաբարուն, էջ 320 սոբէտան, սոբէտաց, էջ 322
սոբէտան : Ասոնք յունականին ստրկական տառա-
գարձութիւնն են :

67. Սայն:

(Քրիստոս) ընդ ամեն սայն աղքատութեանս
մերոյ անցանելով՝ մինչի մահու ժամանեաց փորձու-
թիւն : Տիմոթ . էջ 26 :

Սայն կը նշանակէ “կարգ, վիճակ, աստիճան” :

68. Սոբէտէլ:

Զայս յայսմ տեղուց սոբէտաց ասելով՝ ի
մէջ երեկորնայ : Տիմոթ . էջ 320 :

Սոբէտէլ թուի “յարմարել, կարգել” . հմատ.
սոբէտէլ կերպ, եղանակ, սոբէտէլ “կերպ մը ըլլալ” :

69. Աւրէիս:

Արդ, վասն զի բազումն եւ օդակարս պի-
տառութիւնս երանելեացն մերոց հարանց ընտրե-
ցաք, հարկաւոր համարեցայ ուրիշ նախադրել զ’ի
տոմաէն զեւոնի հայ հոյութիւնս : Տիմոթ . էջ 52 :

Աւրէիս կը նշանակէ “այժմ”, հիմայ . . տարբեր
է ուրիշ “այսօր”, որ Տիմոթէսու եւսունի էջ 77 = 194.
“ուրիշ էակն ծնանի եւ էակն եղանի” :

70. Անունոց:

Որ կերակրեացի հինգ հացիցն հինգ հաղարս,
առ ննջէր ի վերայ անունոցի . եւ ի վերայ անունոցի

ննջեցեալն, ինքն վերասաստեաց հողմոցն իբր
Աստուած: Տիմոթ. էջ 95:

Հատուածս կ'ակնարկէ Մարկ. Դ 35-40,
ուր համապատասխան կտորը այսպէս է. «Եւ ինքն
ննջէր ի խել նաւին ի վերայ բարձի»: յն. և դու
անձն էπէ դու պրօմոց էպէ դու պրօչեգալաւոն
շահէնձաւու:

Սնուբնոց կը նշանակէ ուրեմն «բարձ, որուն
վրայ սնարը կը հանգչի»:

71. Սուր:

Աստանօր քաղցր, անդ սուր(?), այլուր թթու,
ի միւսում դառն: Տիմոթ. էջ 324:

Նշանակուած համբուն մէջ և կծու, միայն կը
պակսի. եւ ճիշտ այս նշանակութիւնն ունի սուր,
իբր փոխաբերաբար. հմմտ. թթոք. +էսկին, գերմ.
scharf, ուսու. օստրակ եւն, որոնք կը նշանակեն
թէ «սուր, հատու», եւ թէ «կծու»: Տիմոթէսու
կը հետեւի յն. ծէնչ բառին: Հատուածս Ռակե-
բերանէն առնուած ըլլալով՝ ոսկեդարեան թարգ-
մանչին քով կը դանենք իժու. «ասո քաղցր եւ
անդ թթու, այլուր կծու եւ այլուր դառն»:

72. Սուրառադ:

Իսկ եթէ այս է ըստ նոցայն ամպարշտու-
թեանն, ստատաղ ես ամենայն իրօք, ով Պողոս,
գրել. «Ով մեզ այսպէս. քանզի ոչ զհրեշտակաց
բոնահարեաց, այդ զերմանէ Աբրահամու բոնա-
հարեաց»: Տիմոթ. էջ 278:

Սուրառադ կը նշանակէ «ստախօս»:

Տպագրեալին մէջ առաջն ստորակէտը գրուած
չէ եւ սուրառադ եւ ձեւին քով աւելցուած է կաս-
կածական նշան: Այս կէտագրութեամբ խօսքը
անհասկանալի է. բայց ստորակէտն աւելցնելով՝
իմաստը բոլորովին կը պարզուի: Տիմոթէսու կ'ըսէ.

«Թող մէկը չըսէ թէ այն մարմինը, զոր Քրիստոս
Մարիամէն առաւ, մերինէն տարբեր էր: Եթէ
այդպէս ըլլար, ուրեմն դու կատարեալ ստախօս
ժ'ես, ով Պողոս, որ կը գրես թէ» եւն:

73. Արորակացուցանել:

Իսկ զծովին վայրենեօք ի բարձունս ամբարձեալ
կոխակօք առ բաղձական նաւելոցն սրբական լուցոյց
խաղաղութիւն: Տիմոթ. էջ 31:

Կազմուած է «արոր «վար, եւ իշու» «անկողին»
բառերէն. կը նշանակէ «վար պառկեցնել, իջեցնել,
հանգարտեցնել», իբր ստրկական թարգմանութիւն
յն. չառա-չօպած բառին:

74. Ալլորդայնակեցի:

Սորա անունս նախ արեգական գայր եւ նախ
լուսի, յաւէտախաղացաբար ի Հօրէ նախ վաղու-
թայնակեցին ծնիցեալ: Տիմոթ. էջ 239:

Եւ զի սա է կատարեալ միտք Աստուծոյն
Բան, որ նախ վաղութայնակեցին ծնիցեալ: Տիմոթ.
էջ 256:

Երկուքն ալ կ'ակնարկեն Սալմ. Ճթ. 3.
յառաջ քան զարուսեակ ծնայ զքեզ»:

Վաղութայնակեցին կը նշանակէ «Արուսեակ»,
(ինչպէս մեկնուած է նաև ձեռագրին լուսանցքին
վրայ) իբր ստրկական թարգմ. յն. Էասֆօրօս
հոմանիշին, որ նոյնպէս կազմուած է չառ «այդ»,
եւ գօրէա «զգենուլ» բառերէն:

75. Առնդ:

Գործածուած է Եսայի կը 24 համարէն առ-
նուած հատուածի մը մէջ, զոր Տիմոթէսու մէջ կը
բերէ երկու անգամ:

Եջ 37:

Եւ տեսցնն, ասէ, գլանք Որպէս ամեննեղեան տեսմարդկան զյամցաւորացն ցին զիանքու մարդկան՝ առ իս. քանզի որդն նոցա յանցաւորացն ի նման քան- չ վախճանեսցի եւ նուր նոցա ոչ վախ- նոցա ոչ շիցի, եւ եղիցի ի ձանեսցի եւ նուր նոցա ոչ տեսիլ ամենայն մարմնոյ: շիցի, եւ եղիցին ի տեսիլ ամենայն մարմնոյ:

Բնագիրն ունի. “Եւ ելցեն եւ տեսցեն զսէերս (եբրայեցին ունի դիմէ) մարդկան առ իս յանցու- ցելոց, զի որդն նոցա ոչ վախճանեսցի, եւ հուր նոցա ոչ չիցի, եւ եղիցին ի տեսիլ ամենայն մաեղեացոյ:

Վահանի կը նշանակէ ուրեմն “ոսկոր., ինչպէս կը մեկնուի նաեւ ձեռագրին լուսանցքին վրայ:

76. Ալեք սովորուց:

Եւ այսոցիկ ի վերայ բերէ վեր սովորուց. մի այսուհետեւ ուրացի զնա մարդ . . . : Տիմոթ. էջ 129:

Հրատարակիչները և գրին քովլ կատածական նշան են գրած. ըստ իս այս նշանը վերցնելու է եւ բառն ալ ուղղելու է յեր սովորուց, ինչպէս որ նոյն էջ, հինգ տող վերը կըսուի. “Ի վերայ բերէ դարձեալ յեր սովորուց, ասելով. զի դորս գիտէ զմահն եւն:

77. Ալեքադիսել:

Եւ յորժամ մինչ դարձեալ մոտածութեամբ կամեցեալ հասանել՝ ոչ գտցուք, մի դժարեսցուք եւ հեռասցուք (հեռալ բայցն, “զայրանալ, սրդողիլ, նեղանալ” մոքով), այլ բարեմտութեամբ ենթա- դարձեալք եւ վրագիսելով զմոտածութիւն, ա- պաստանելով ի կարութիւն Աստուծոյ եւ քաջա- հնարութիւն: Տիմոթ. էջ 325:

Հատուածս առնուած է Ոսկեբերանէն, որուն ոսկեդարեան թարգմանութիւնը յիշեալ տեղն այսպէս ունի. “Եւ յորժամ դարձեալ խորհրդով կամլցիմք հասանել եւ չգտանիցեմք, մի դժուարեա- ցուք եւ մի զայրասցուք, այլ մտավարժ բարուք դարձուք եւ նահանջնացուք+ զնորհուրդոյ (մնացեալը պակաս է) (էջ 448):

Ալեքադիսել բառին նշանակութիւնն է ուրեմն սահանջնջելու: Ի՞նչ բառ է այս: Յունարան դպրոցի այլակերպ վիժմունք մեր բառակերտութեան ամէնէն այլանդակ օրինակը: Յունարէն կ'ըսուի ձնաստրօ- քան, ձնառում անահանջնջելու, ձնաստրօքան, ձնա- ռումծոյ նահանջ, ետ դառնալը. ասոնք կուգան սրաքան, խօմէչա սդառնալ եւն ձեւերէն. ասոնցմէ ստուգաբանօրէն անբաժան են սրբութէն, չօրդ “մազ, դէս” բառերը: Եւ ահա յունարան թարգմանիշը չհաւնելով մեր նահանջէլ, յերս դուռ- նուլ եւն ձեւերուն եւ կապիօրէն կեղծելով յու- նարէն բառերը՝ թարգմաներ է ձնօ- = վէտ-, չօմէ-չա = դէս-էլ (դէս բառէն):

78. Ալեքադանալ:

Ցիսուս տայ հոգեկան ըմպել ջուր, վիժա- կացեալ ի կենդանութիւն յաւիտենական: Տիմոթ. էջ 258:

Ալեքադանալ “բիսել ցայտել ջուրցն. հմմա. վիժա” “ջրին բխումը, վաղելը. արմատը վէժ:

79. Տասուել:

Քանդի արտաքս հայցեայ, որպէս զսուրբ առաքեալսն սատանայ, այսպէս եւ զսուրբ հարսն մեր եւ զվարդապետս որբոյ եկեղեցւոյ բազում անգամ՝ առ ի գասորել զնոսա իբր ցորեան, այդ ոչ պակասեաց նոցա հաւատոն ի նախարկութեան փոր- ձութեանցն: Տիմոթ. էջ 248:

Հասուածս կ'ակնարկէ Ղուկ. Իբ. 31—32.
“Ահա սատանայ ինդրեաց զձեղ իորբուլւ իբրեւ
զցորեան, այլ ես աղաչեցի վասն քո՛ զի մի՛ պակա-
սեցեն հաւատք քո՛”:

Ըստ այսմ բառուել կը նշանակէ իսարբալել,
մաղելու:

80. Տ-Բ-Ր-ՈՒ-ԵԼ:

Ո՛չ գիտելով բաժանումն մոյն դիմի եւ ո՛չ ի
բաց հատանելով յերկնայնւոյն զերկային, եւ ո՛չ
յերկայնւոյն զերկնայինն. քանզի ամզարշտէ ուս-
տառութիւնն: Մի՛ այսուհետեւ ուստառուղան պատ-
ճառս տացեն ասօղքն երկուս բնութիւնս: Տիմոթ.
Էջ 261:

Տ-Բ-Ր-ՈՒ-ԵԼ “բաժանելու”, ուստառուղ “բաժա-
նով”, ուստառութիւն “բաժանումն”. կազմուած են
ուր եւ հարա-անել բառերէն, թարգմանաբար յն.
ծուաթեմնա հոմանիշէն:

81. ՏԵՐԵՐՈՒ:

Այս ձեւը գործածուած է Տիմոթէոսի մէջ
չորս անգամ՝ փոխանակ աւելի սովորական ուժորակ
ձեւին, ինչ. էջ 54, 74, 100. նորին տետրատէ
իր. նորին տետրատէ իդ. Նեստորի հերձուածողի
ժե տետրատէն հայհոյութիւնք. ի վեցերորդ
տետրատէն:

Փոխառեալ է յն. աշխ. տերածու, տերածան
ձեւէն:

82. ՏԵԼ:

Այս բառը եւ իր ածանցները մեր հին մա-
տենագրութեան մէջ գործածուած են միայն հե-
տեւեալ տեղեղը. իսկ թագաւորն սալացեալ՝ ոչինչ
լուէր. ծածկեալ կայր ի գահոյսն, զի եւ շարժել
անգամ ոչ ուժը. Բուզ Դ 15. Անդիւլի ինքնակացու-
թիւն . . . շարացեալ անողէլ եւ անձառ ելի միա-

ւորութեամբն: Թէոդոր. ինչ.: Յարահիւսեալ մե-
ռանի ի վերայ քո անողաբար արտաշնչութեամբն
կենդանին. Թէոդոր. ինչ.: Ասոնց իմաստը մութ
է. ՀՀԲ (Սիմիթար Աբրայի բառարանը) կը մեկնէ՛
ովէլ բաժնելու, իրմէ կազմած է նաեւ ենթա-
դրաբար անորոշ “անորոշ, անբաժան, անանջատ,
անանջապետած: ԱՀԲ կը մեկնէ ովէլ “կամիլ, յօժարիլ,
ինդրելու”, անողէլ անբաժանելի կամ թերեւս
անքննելի կամ անփոփոխ, անշարժ, անողաբար
անբաժանաբար կամ գուցէ անքննաբարը. Հին
բո. եւս ունի անողէլ անշարժ կամ ան-
բաժին:

Թառին իմաստին վրայ նոր լոյս կը սփռէ Տի-
մոթէոս կուզի Հակածառութիւնը, որ հետեւեալ
ձեւերով կը գործածէ զայն. Զանպայթելի եւ ան-
ողէլ հաւատն. Էջ 153. Զի եւ օրինացն անողէլ
մնայէ. Էջ 283. Տիբելով հարստութեան ծովու
եւ ուղութիւն կոհակաց նորա հանդարտեցուցանե-
լով. Էջ 219: Դու տիրես հարստութեան ծովու,
շրեւթիւն կոխակացն նորա գու հեղացուցանես.
Էջ 294: Աւրջին երկու օրինակները առնուած են
Սալմ. Ձը 10 համարէն, որ մեր թարգմանութեան
մէջ հետեւեալ ձեւով է. Դու տիրես զօրութեանց
ծովու, եւ զիւութիւն ալեաց նորա գու ցածու-
ցանես: Հատուածիս մէջ ուղութիւն, անողէլ բառերուն համապատասխանն է “խոռովութիւն”,
որով աղէլ կը նշանակէ “յուզուիլ, խոռովիլ, շար-
ժուիլ”, անողէլ անշարժ, անխոռով, անողաբար
անշարժաբար, առանց շարժուելու: Պարզական
արմատն է ուղէ, զոր կասկած ով կը յիշէ միայն Առձ.
Բառ. ասոր կը կցեմ նաեւ ուղէ (ըստ ԱԲ), ուղէ
կամ ուղու (ըստ ՆՀԲ) “յաւելուած իրաց քամե-
լոց, միուրը. (Հիւանդն) ինդրէ զանախորժս ախոր-
ժակս, մթերեալ յինքեան զհամաքամուածս եւ
զողզու. Մագ. Իբ. թերեւս նաեւ ուղութէր կամ
ուղութէր “փորր ուռած, հաստափոր, Փիլ. Մի.

առակի։ Տեղ արմատին կրկնականն է ուղղվել (Հմատ. բառ-բառէլ, բառ-բառն եւն), որ գաւառականներուն մեջ կը նշանակէ “պրատել, փնտուել”, իսկ ԱԲ կը դնէ “ուռիլ”։

Ըստ այսմ ողէլ ճշտիւ կը համեմատուի ։ Ճ՛ բառին՝ նշանակութեանց երանդաւորութեան կողմէ. յառ-դէլ կը նշանակէ “շարժիլ, խոռվիլ. 2. փընտուել, պրատել. Յ. կամիլ, ուղել. Վերջին իմաստը կը գտնենք բուզանդի ու ողէլ ձեւին մեջ։

83. Տարբերակ:

Եկն առ Կոյսն խօսեցեալ առն, որում անուն Յովսէփի, ի տանէ եւ է առ-դէ Դաւթայ. Տիմոթ. էջ 283։

Գործածութեան ձեւէն կ'երեւայ որ առ-մէ կը նշանակէ “ազգ, ցեղ, տոհմ”։ Կրնար կասկածուիլ որ բառո սխալ գրչութիւն մը ըլլայ՝ փոխանակ ըսեւլու տոհմ։ Սակայն այս կասկածը կը փարատուի բառիս առ-մէտական “ցեղակից, նմաններու ածանցով, որ կը գործածէ Տիմոթ. էջ 94. “Եւ զե զայս հաւասարդնուն եւ ամենեցուն դիրքնկալս ասացից՝ զԱրիսոսի Եւնամեայ եւ զամենեցուն պարուցն այսպիսեացս առ-մէտականց փոյթ Աստուածածին ներածել, իրը խառնութեան եղելոյ եւ երկուց բնութեանց ոչ բաժանելոց”։

Հրատարակիչները խօսքին իմաստը հասկցած չեն եւ առանց անդրադառնալու առ-մէ բառին վրայ, կարծած են թէ փականքներու հետ գործ ունին եւ բառը երկուքի բաժնելով՝ կարդացած են առմ (?) Քառ-անոց (կասկածական նշանով)։ Այսպէս է եւ Գ. Տէր Մկրտչեան՝ որ քննելով յիշեալ բառը (Արարատ 1908, էջ 580) առմ կը կարդայ առմ, որով առ-մէտականց կ'ըլլայ առմ փականոց։ Ըստ իս խօսքը հետեւեալ ձեւով՝ կը հասկցուի. “Ճիշտ ու պարզ խօսելով՝ Արիսու, Եւնոմիոս եւ ասոնց նման-

Ներուն բովանդակի խումբը կը փութար Աստուածածածինը մէջ բերել, որպէս զի”։

84. Փրկանիւ:

Կապարացի էր եղեալ եւ այր ըստ ճշմարտութեան կարաւոր եւ Քրիստու գոյր Խորայեղի. Տիմոթ. էջ 234։ Հմատ. Պուկ. Իդ 19—21. զՅիսուսէ Կապովայցոյ, որ եղեւ այր մարդարէ, հզօր արդեամբը եւ բանիք . . . Մեք ակնունէաք թէ նա է որ փըս-կելցն է զիարայէլ։

Փրկանիւնոյն է բնդ “Քրիստու”, Հմատ. փրկա-նաւորել։

85. Քաջուացյլ:

Եւ երեւեալ մարդ, մարդ մերով նմանութեամբ տայր առջանցի զարմանալեաց գործոցն իմանալ. Տիմոթ. էջ 31։ Թուի “Լաւ ի միտ առ-նելու, հասկանալիք . ցի մասնիկ է, ինչպէս առաջի, բնացի եւն։”

86. Քառակի:

Տիմոթէս չորս տեղ այս ձեւը գործածած է “տետրակի բառին տեղ. ինչպէս՝ էջ 122, 127, 151, 170, բոլորն ալ է առաջիկէ բացառական ձեւով։ Լուսանցքին վլայ (էջ 122) բացատրուած է արդէն “տետրատոն” թարգմանուած է յն. թէրձ հոմանիշէն, իրը “չորս ծալուած, կամ չորեքթերթեան”։

87. Քարտուել:

Կերպ ծառայի առեալ եւ կրեալ վասն մեր մարմնով եւ ի շիրմի սերտ վիմի +արտապացելու; թա-ղիցեալ. Տիմոթ. էջ 44—45։

Եւ թաղեաց զնա հանդերձ նիկորդէմաւ, ի նորում իւրում շիրմի, զոր էր +արտապացելու ի վիմ. Տիմոթ. էջ 46։

Հայեցարուք ի սիրտն վէմ, զոր +ուրութէցէ+.
Տիմոթ. Էջ 47: =Եսայի ԾԱ 1. “Եայեցարուք ի
վէմն հաստատուն յորմէ կոփեցարուք, . (ըստ այսմ
է ուրդն վէմ ուղղելի է և ուրդն վէմ “հաստատուն,
սերտ, ամուր քարո):”

Քորութէլ “տաշել, կոփել”, կաղմուած +ուր
եւ հարանել ձեւերէն, թարգմանաբար յն. և մո-
ւեմուա հոմանիշէն:

88. Քորութէլ:

Քորութէլ, եթէ զայս պիտայցէ կրել. Տի-
մոթ. Էջ 25:

Յաղագս աղնիւ գործոց ոչ +ուրութէմ+ զքեղ,
այդ յաղագս հայհոյութեան. Տիմոթ. Էջ 119.
(= Յովհ. Ժ. 33. Վասն բարւոյ գործոց ոչ առ-
նելք զքեղ քարկոծ, այլ վասն հայհոյութեան):

Քորութէլ “քարկոծել”, +ուրութէլ “քարկո-
ծուիլ”:

(ԱԷՒՀ:)

Ա Զ Գ Ի Ց Ի Ն Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ե Ր Ա Ն

- Ա. Դաշնմքնարեան Հ. Գ. Պ., Ուսումնասիրու-
թիւնը Լեհանայոց զատաստանագրուն: 1. Պիշոֆ,
Լեհանայոց ին իրաւունքը: 2. Գոլէդ, իրաւունք
Հայոց: 1890: Էջ 85+59: Փր. 1.25
- Բ. Մէկնվիշեան Հ. Գ., Ազգաբանութիւն ազն.
զարմին Տիգենանց: 1890: Էջ 50: Փր. 1.—
- Գ. Տաշեան Հ. Յ. Վ., Ազաթանգեղոս առ Գէրզայ
ասորի եպիսկոպոսին եւ ուսումնասիրութիւն Ազա-
թանգեղոս զրոց: 1891: Էջ ԺԱ+159: Փր. 1.25
- Դ. Տաճ Դ., Արևելիսն Հայր ի ՛ուրովինա: Թրգմ.
Հ. Գ. Վ. Գալմինեարեան: 1891: Էջ 79: Փր. —.85
- Ե. Տաշեան Հ. Յ. Վ., Ուսումնասիրութիւնը Ստոյն-
կալիստնեայ Արքուն Աղեքսանդրի: 1892: Էջ
Դ+272: Փր. 3.—
- Զ. Տըլլէ Ա. եւ Գ. Փիտոն, Ուղեւորութիւն ի Փոքր
Ասիա: Թրգմ. Ո. Անոփեան: 1892: Էջ 82:
Փր. 1.—
- Է. Մատ Ն., Ամառնային ուղեւորութիւնից դէպ ի
Հայս: Թրգմ. Ո. Անոփեան: 1892: 89: Փր. 1.25
- Ը. Գարիկը Ա., Նորագոյն աղքերը Մովսիսի Նորե-
նացւոյ: Հոտ. Ա.: Թրգմ. Հ. Յ. Վ. Տաշեան: 1893:
Էջ Ժ+51: Փր. 1.—
- Թ. Դաշնմքնարեան Հ. Գ. Պ., Պատմութիւնն Հայ
լրազրութեան: Հոր. Ա. 1794—1860: (1 լուսա-
նկարով) 1893: Էջ 232: Փր. 2.50
- Ժ. Կոմիրիդ Փ. Պ. Կ., Քննութիւնը զրոց Դաւթի
Աստղի: Թրգմ. եւ յաւ. Հ. Յ. Վ. Տաշեան:
1893: Էջ Է+92: Փր. 1.25

- ԺԱ. Գովրիկեան Հ. Գ. Վ., Հայր յեղիսաբեթուտառիս Դրամսիլուանիոյ 1680—1779: (1 զընկատիպ.) 1893: Էջ Ժ+533: Փր. 4.50
- ԺԲ. Խաշաթեան Գ. Ի., Զենոք Գևակ, համեմատական ուսումնափրութիւն: 1893: Էջ Զ+78: Փր. 1.—
- ԺԳ. Տեր-Մովսիսեան Փ., Հայ գիտական տունը: Թրգմ. Հ. Բ. Վ. Պիլէզիկնան: (6 մասով. 55 պատկ.): 1894: Էջ Ը+103: Փր. 2.—
- ԺԴ. Գարիկը Ա., Նորագոյն աղքերք Մովսիս Խորենացոյ. Հար. Բ. Կամ Յաւելուած: Թրգմ. Հ. Յ. Վ. Տաշեան: 1894: 8^o Էջ ԺԱ+43: Փր. 1.—
- ԺԵ. Տաշեան Հ. Յ. Վ. Վ., Ուսումնափրութիւնը հայերէն փոխառեալ բառից: Ա. Հ. Հիւազման, Սեմական փոխառեալ բառներ նին հայերէնի մէջ: Բ. Ռ. Փորեւման Կ., Յունական փոխառեալ բառներ հայերէնի մէջ: Գ. Հ. Հիւազման, Հայկական Յատուկ անուանը: 1894: Էջ ԹԲ+145: Փր. 2.—
- ԺԶ. Տաշեան Հ. Յ. Վ. Վ., Մատենագրական Մանր Ուսումնափրութիւնը. Մասն Ա: Ա-Զ. Նեմիսիոն, Պրոլետ Դիմուսու, Խորովիկ, Գիրքնարձուածոց, Պրոլետ եւ Սեկունդու: 1895: Էջ ԺԲ+296: Փր. 3.60
- ԺԷ. Տաշեան Հ. Յ. Վ. Վ., Հայկական աշխատութիւնը հայագէտ Պ. Քէթթէրի, ամինփուած եւ Թարգմ. ծանօթութեամբ: 1895: Էջ ԹԲ+202: Փր. 2.5
- ԺԸ. Ցիւրին Ա. Վ., Սեւ ծովու սուսական եղերքը: 1895: Էջ 92: Փր. 2.—
- ԺԹ. Գովրիկեան Հ. Գ. Վ., Դրամսիլուանիոյ Հայոց Մետրապոլիսը կամ Նկարագիր Կերպ Հայարդարքի ի գիր եւ ի պատկեր: 1896: Էջ Թ+352: Փր. 3.60
- Հ. Տաշեան Հ. Յ. Վ. Վ., “Աւարդապնութիւն առարկելոց, անվաւերական կանոնաց մասնանը. Թուլիթ Յակոբյա առ Կողբատոս եւ Կանոնը Թագդէի: 1896: Էջ Թ+442: Փր. 6.—
- ՀԱ. Տոմաչեկ Վ., Մատուն եւ Տիգրիսի աղքերաց ամամաները: Պատմական եւ տեղագրական հե-

- տագոտութիւն: Թրգմ. Հ. Բ. Պիլէզիկնան: 1896: Էջ Լ+62: Փր. 1.—
- ՀԲ. Կարրիկէն Ա., Աբգայու վայցը Մովսէս Խորենացոյ Պատմութեան մէջ: Թրգմ. Հ. Գ. Վ. Պիլէզիկնան: 1897: Էջ ԺԲ+107: Փր. 1.50
- ՀԳ. Ցովան Անեան Հ. Գ. Վ., Հետազոտութիւնը նախնաց ուսմորէնի վրայ: Ուսումնափրութիւնը եւ բաղուածներ: Մասն Ա. Ուսմորէն մատենագրութիւնը: Տետր Ա: 1897: Էջ Ը+272: Փր. 4.—
- ՀԴ. Ցովան Անեան Հ. Գ. Վ., Հետազոտութիւնը նախնաց ուսմորէնի եւն: Տետր Բ: 1897: Էջ Ա-Ը: 273-522: Փր. 3.—
- ՀԵ. Դէլցէր Հ. Հ. Վ., Համառու պատմութիւն Հայոց: Թրգմ. Հ. Գ. Վ. Պիլէզիկնան: Յաւելուած 1. Յանկ Հայոց կոտորածներու առթիւ լրս տեսած գրքերու: 2. Գաւազմագիր Կաթողիկոսաց եւ Պատրիարքաց Հայոց: 1897: Էջ Ը+130: Փր. 1.50
- ՀԶ. Մէկնիշեան Հ. Գ. Վ., Գիրք (Կամ յօդուած) գրելու արուեստը: Յաւելուած՝ Գիրք կարդալու արուեստը: 1898: Էջ Լ+118: Փր. 1.25
- ՀԷ. Խաշաթեան Գ. Ի., Մ. Խորենացու Նորագոյն աղքերների մասին ընսակատական ուսումնափրութիւնը: 1898: Էջ Լ+53: Փր. 1.—
- ՀԸ. Տաշեան Հ. Յ. Վ. Վ., Անսարկ մը հայ հագրութեան վրայ: Ուսումնափրութիւն Հայոց գրչութեան արուեստին: (10 զնկատիպ պատկերով): 1898: Էջ ԺԱ+202: Փր. 2.50
- ՀԹ. Դադրաշեան Յ., Փ. Բիւզանդացի եւ իւր պատմութեան խարզակողը: Բնութիւնն Մ. Խորենացու աղքերների մասին: 1898: Էջ Թ+175: Փր. 2.50
- Հ. Մակերեաց Լ., Հայերէն բարբառախօսութիւն Թրգմ. ի ուսերէնէ Հ. Գ. Վ. Պիլէզիկնան: 1899: Էջ Լ+26: Փր. —.50
- ՀԱ. Քունեան Հ. Յ. Վ. Վ., Հայր ի Զմիւնիս եւ ի Շոշակայս: Հատոր Ա. Զմիւնիս եւ Հայր. (պատկերագրութիւնը): 1899: Էջ ԺԲ+369: Փր. 5.—

- լթ. Ջունեան Հ. Յ. Վ., Հայրի ի Զմիւռնիան եւ ի շրւակայս: Հատոր Բ. Զմիւռնիոյ վիճակին զիմաւոր բաղադրելն եւ Հայր. (պատկերազարդ:) 1899: Էջ Ժ+161: Փր. 2.50
- ԼԳ. Գովրիկեան Հ. Գ. Վ., Հայր յԵղիսաբեթուապոլիս Դրանսիլուանիոյ. Բ. Հոր. 1780—1825: 1899: Էջ Է+554: Փր. 5.—
- ԼԴ. Գագանձեան Յ., Եւղոկիոյ Հայոց զաւապարպարազոր: 1899: Էջ Է+120: Փր. 1.—
- ԼԵ. ԿարոհերԱ., Հեթանոս Հայաստանի ութ մենաններ Ազաթանգեղոսի եւ Մ. Խորենացւոյ համեմատ: Թրգմ. Հ. Յ. Վ. Տաշինան (1 բարտէզով): 1899: Էջ 43: Փր. —70
- ԼԶ. Տաշինան Հ. Յ. Վ., Ժողովածոյք առակա Վարդանայ, ըստ Ն. Մատի, տեղեկատուութիւն և բաղրածներ: 1900: Էջ ԺԱ+193: Փր. 2.50
- ԼԵ. Տաշինան Հ. Յ. Վ., Մատենագրական Մանր Ուսումնափրութիւնը. (տես ԺԶ:) Մանր Բ: Է-Ժ. Խիկար եւ իւր իմաստութիւնն, Ազաթանոս եւ իւր Յորդուականը առ Յուստինիանոս, Թղթակցութիւն Արգարու եւ Քրիստոփու բառ նորագիւտ արձանագրութեան Եվխոսոսի, եւ Գէորգայ Պիսիդեայ Վեցօրմայր: 1901: Էջ ԺԲ+384: Փր. 4.50
- ԼԶ. Տէր-Պողոսեան Գ.Ի., Նկատողութիւններ Փաստու Պատմութեան վերաբերեալ: 1901: Էջ Բ+110: Փր. 1.50
- ԼԹ. Վերեր Ս., Արարատը Ս. Գորց մէջ: Թրգմ. Հ. Բ. Պիլցիկնան: 1901: Էջ Ե+77: Փր. 1.—
- ԼՎ. Մամայան Յովսեն Ա., Ասորեստանեայ եւ Պարսկ սեպագիր արձանագրութիւնը կամ որոնք նահիք-Ռուարու աշխարհին պատմութեան կը վերաբերին: 1901: Էջ 262: Փր. 4.50
- ԼԱ. Խաչաթեան Բագրատ, Հայ Ժողովրդական ղեցագնական վէպը: 1903: Էջ Ը+72 Փր. 1.—
- ԼԲ. Մէանելիշեան Հ. Գ. Վ., Արզի լիզուագիտութիւնը: Հոր. Ա.: 1903: Էջ Ը+204: Փր. 3.—
- ԼԳ. Մարկոս Յ., Հայ Բղեաշխը: Թրգմ. Հ. Թ. Կէտիկնան: 1903: Էջ 39: Փր. —75


- ԽԹ. Դեղէր Հ., Սկզբնաւորութիւնը Բիւզանդիան բանակաթեմիթու զրութեան (1 բարտէզով): Թրգմ. Հ. Գ. Գարանչիլնան: 1903: Էջ Ե+83: Փր. 2.—
- ԽԵ. Կիւրէսէր Բ. Վ., Ժողը, ծովը, ծովք-Ծլուք եւ Հոմի-Կայ, պատմական եւ տեղազրական ուսումնափրութիւն: (1 բարտէզով): 1904: Էջ Ը+117: Փր. 1.50
- ԽԶ. Կիւրէսէր Բ. Վ., Աղլոտ Յովհաննէս Պատրիարք. պատմագրական եւ բանափրական ուսումնափրութիւն: 1904: Էջ Ժ+227: Փր. 3.50
- ԽԵ. Պեդերսուը Հ., Նպաստ մը հայ. Անզոի պատմութեան: Թրգմ. Հ. Գ. Գարանչիլնան: 1904: Էջ Ը+87: Փր. 1.25
- ԽԸ. Տէր-Մէրտէն Հ. Ա. Առ Աժառնեան Հ. Յ., Քննութիւն եւ համեմատութիւն Եղնկայնորազիւածնուագրին: 1904: Էջ Է+105: Փր. 1.50
- ԽԹ. Գովրիկեան Հ. Գ. Վ., Հայր յԵղիսաբեթուապոլիս: Գ. Հոր. 1825—1904: Էջ Ժ+668: Փր. 7.—
- Ժ. Ծայրէ Մ., Հայաստան, Քրդաստան եւ արևմտեան Պարսկաստանը բարելական-ասորեստանայ սեպագիրու համաձայն: Թրգմ. Հ. Բ. Պիլցիկնան: 1904: Էջ Է+222: Փր. 3.—
- ԺԱ. Խաչաթեան Գ.Ի., Հայ Արշակունիք ըստ Մովս. Խորենացւոյ, կամ նոր ուսումնափրութիւններ Մովս. Խորենացւոյ մասին: Թրգմ. Արսէն Ս. Սիմոնեանց: 1906: Էջ Ը+124: Փր. 1.50
- ԺԲ. Պեդերսուը Հ., Հայներէն եւ զրացի լեզուները: Թրգմ. Հ. Թ. Կէտիկնան: 1907: Էջ ԺԱ+257: Փր. 5.—
- ԺԳ. Հիւրշման Հ., Հին Հայոց տեղւոյ անոնները: Թրգմ. Հ. Բ. Պիլցիկնան: 1907: Էջ ԺԶ+443: Փր. 7.—
- ԺԳ. Պեդերսուը Հ., Հին հայութիւնցական զերանունները: Թրգմ. Հ. Յ. Տաշինան: 1907: Էջ Ե+90: Փր. 2.—
- ԺԵ. Գալէնքեր Արենան Հ. Գ. Վ., Կենսագրութիւն Սարգիս Արքահիւնուպոսի Սարաֆեան եւ ժամանակին հայ կաթողիկեալը: 1908: Էջ ԺԳ+433: Փր. 5.—

Ժ. Անտեան Հրազնայ, Հայերէն նոր բառեր
Նորագիւս Մնացորդաց զրոց մէջ: 1908: Էջ 38:
Գր. — 60

Ժ. Կիւշիկը և ան Բարգեա Ժ. Վ., Եղիշէ քննա-
կան ուսումնափրութիւն: 1909: Էջ հզ+458:
Գր. 7.—

Ժ. Ակիմեան Հ. Ներսէս, Ա. Ցիմիթէոս Կուզ Տայ
մատենագրութեան մէջ: Էջ 60: Բ. Անտեան
Հրազնայ, Հայերէն նոր բառեր Ցիմիթէոս Կուզի
Տակածառութեան մէջ: 1909: Էջ 61—106: Գր. 1.50





ရဟန် ပုံပ. 150:

ԴՐԱՆ

1900/11



Գիտա և դր. - 60:

Հայաստանի Ազգային գրադարան



NL0423444

